Ն° 1959

1884 ՓԵՏՐՎԱՐ 19—20 ՈՒՐԱԲԱԹ—ԿԻՐԱԿԻ ԵՐԹԵՍԻ

ՍԻՐԻԱՅԻՆԱՅԻ ՍԿԶԲ

# ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՐԵԱՐ

ՄԵՎԱՏՏԸ ԲՈԼՈՐԻԳԻՅԷ ԻԼՍԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՒՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէջիմիյէ 20 ղրուշան

ՍՊԱՄՊՈԼ, ԻԶԻՒՆ

| | |
|---|---|
| Պիր սէնէլիք | 200 ղրշ. |
| Ալթը այլըգ | 105 » |
| Իւչ այլըգ | 55 » |

ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՒՆ

Բոլոր իլէ իրսալ օլունաճագլար իշիւն

| | |
|---|---|
| Պիր սէնէլիք | 240 ղրշ. |
| Ալթը այլըգ | 125 » |

40 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթիրը իշիւն

1 վէ 3 վէ ճիւնի սահիպիէ . . . 5 ղրշ.
Ճիւնիւ սահիպիէ . . . 2 »

ԻԼԱՆԱՐ. Պանդա, Ներքէթ վէ ուսուրը սարրաֆիյէ այիզ իլանաթ.

3 վէ ճիւնիւ սահիպիէիէ . . . 6 ղրշ.
Ճիւնիւ սահիպիէիէ . . . 4 »

Զիյատէ միւտէթ իշիւն իլանաթա այլը բազարլըգ օլուր։

Մէվատը նաֆիյայա տայիր Այէնաէր մէճմանէն գազալ օլունաճագ վէ տերճ օլունմայան էվրագ իտարէ պրունմալաճագ տրր։

ԿԻՒՆԻԻ ԿԷՉՄԻՇ Ն° 5 ՂՈՒՐՈՒՇ

Իտարէխանէսի, հէյէթը Թահրիրիյէսի վէ մաթպասասը, Սպամպոլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 խանէյէ պիր։ — Կազէթանըն ումուրը իտարէ վէ Թահրիրիյէսինէ այիտ քեազիֆէյի մէնշուտ հագգընտա Միւտիրի կազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճագը կիսի, բեազիֆէյի մէքեաթիբսիզ տախի անրն նամրնա կէօնտէրիլմէսի իգիզաբ իտէր։

## ԿԻՒՆԵԼԻՒԻՔ ՀԱՎԱՏԻՒՆ

Տիւնքի Ճ. Հղ-ուտէ պէրվէճ-թի օգունմիշ տրը։

«Տիւնքի ճումա էրթէսի կիւնու 3000 քիշիլիք պիր ինկիլիզ ֆրրգաթ ասքէրիյէսի իլէ, Պէյգըը բաչա թարաֆընտան եաբըլմըշ օլան իսթիհքեամթը քէնտիլէրինէ սիբէր իսթիխամ իսթիմիշ օլան 15.000 էրմանը իսեան միյանընտա պիր պէօյիւք մուհարեպէ վուգու պուլմըշ իսէ տէ, պունընն նէթիճէսի հէնուզ մալիւմ օլմամըշ իտուկի ԲԻԷՄԻՆ օլունը յօր։»

Ամերիգա ճիւմհուրիյէթինին Ա.Թինա սէֆիրի Մ. Շիւլէր՝ եագընտա Ա.Թինատան Սուտանա ազիզէթ իտէրէք, Սուտան ասիլէրինին մուհարէպաթընտա սէյիրճի սրճգթը իլէ հազրը պուլունմադ ֆիրբինտէ իմիշ։

Թոյնը Սուտանտան այտրը մալիւմթա կէօրէ, խարթում-տա պուլունան Էվրօբալըլար՝ ժէնէրալ կօրտընը պէյանանամ-սինի քէմալը մէմուունիյէթլէ թէ-լագգը իթմիշլէր, վէ պէյանանա-մէ միւնտերիճաթընը քէնտիլէ-րինի էօլիւմտէն մուհաֆազա ի-չիւն պիր վաէթաի եէկեանէ օլտուղը իւմիտինտէ պուլունմըշ-ար տրը։

—

Էվվելքի կիւնքի Էյ-Բրէ-տէ օ-գունմուշ տրը։

«Նիրիտտէն այլնան սոն խա-պերլէր՝ օրատա պիր հէյէճանը մանէկի մէվճուտ օլտուղունու, վէ ֆագաթ ասաչը մատտինին հիւ-քիւմֆէրմա օլտուղընը միւշիր վէ միւթէզամմինտիրլէր։

«Պու խուսուս՝ պիր տէրէճէյէ գատար, ախիրէն տէվերան իթմիշ օլան մուճիպը էնտիչէ չայիալարը հիւ-քիւմտէն տիւիւրիյօր, չիւն-քի չիմտիքի հէյէճանը էֆքեար մանէն պիր կէօնա գարըշըգըզը ինթաճ իթմէտիքճէ, պունտան պաշգա չէյլէր թէվէլլիւա իթ-մէյէճէկի մէմուլ օլունապիլիր։

«Պունունլա պէրապէր Հանեա-տա իւքի միթինկ ագա օլունտրզը վէ պունլարտա Բում բաթրիգլի-կի իմթիյազաթը բուհանիէսիյէ թէվֆիկի մէսելէտէ վուգուա կէ-լէն թէէխիւրաթը նէթիճի իւզէրինէ միւզաքէրէ իչիւն այանը մէվլէքէթլէ մէճլիսը ու-մումի ազաի սապրգասը հազրը պուլունմուշ օլտուգլարը խապէր վէրիլիյօր։

»Ճէմիյէթ ազալարընն սուրէ-թը սէսխասէտէ իճթիմաէ տա-վէթ օլունտրգլարը սէօյլէնիյօր իսէ տէ, իշպու ռավէթին քիմ-լէր թարաֆընտան վագը օլտու-զընա տաիր սէօղ եօգ տրը։ Մա-մաֆիճի տավէթը վագբայա զա-լիպա ումումիյէթլէ իճազէթ օ-լունմուշ, վէ ճեզիրէնին պաշը-ճա մահալլէրինտէն վէքիլլեր կէօնտէրիլմիշ տիր։

«Իշպու ճեմիյէթլերին պիրին-ճիսինտէ խաքիրաի չէվքէթիհ-թիվան հազրէթը Միւիւքեանէյ, էգի հալէ րիճաթ օլունմասը նի-յազընը միւթէզամմին պիր թէ-լէկրաֆնամէ արզ ու թագրիմի իլէ պէրապէր, տուէլը էճնէպի-յէ գօնսօլօսլարընա տախի, հիւ-քիւմէթին Օրթօտօքս քիլիսէսի հազգընտաքի մէսլէք ու հարէ-քէթինտէն իլէրի կէլէն հուգուգը գատիմէյէ թէճավուզ ալէյհինէ պիր բրօթէսթանամէ թէպլիղի-նէ, վէ իքինճիսինտէ իսէ միւտ-տէթը մէտիտե սէրէնճէմէտե գա-լաճագ օլուրսա, սասլիչը ճեզի-րէյի իխլալէ սէպէպիյէթ վերէ-ճէք պիր մէսէլէնին սիւրաթլա հալլինէ լութֆ ու մէրհամէթը հազրէթը Միւլիւքեանէյի հավի օլարագ պիր թէլէկրաֆնամէ իր-սալինէ գարար վերիլմիշ տիր։

«Պու իքի թէլէկրաֆլարընն մա-հալը ալտիյէ վասը՝ օլտուղու միւսթախպէր տիր։ Բում Բաթ-րիգխանէսի մէճլիսը բուհանի վէ ճիսմանի հէյէթլէրինին կէչէն չարշէնպիհ կիւնքի իճթիմալա-ընտա վերմիշ օլտուգլարը գա-լարքն՝ իշպու թէլէկրաֆլար մաղ-նաբը իլէ տաղրուտան տաղրույա ճէզիրէտէն ալընան մալիւմաթ իւզէրինէ վուգու պուլմուշ օլմա-սը՝ մէճհուղ տրը։»

—

Վիէննանին Ֆրէմէնլըն կազէ-թասընտա կիրիտ մէճլիսը ումու-միսինին «միլէթլի խրիսթիյան-լար ֆրգ ասը» թարաֆընտան պա-թէլէկրաֆ պիր մագամը ալտիյէ իրսալ օլունմուշ օլան սիրատքի արզուհալին սուրէթի կէօրիւլ-միշ տիր։

«Էհալինին վէքիլը մեշրութը վէ էֆքեարը ումումիյէնին թէրճէ-մանը օլտուղուտզը հասէպի իլէ մէրճիրինէ ճեղանէ պէհան իսէ-րիշ քի, պորտատան Ֆոթիատէս բաչա ալէյհինտէ չէքիլէն թէլէկ-րաֆլար ասլա վէ գաթան էֆքեարը ումումիյէտէն նէչէթ իթմէմիշլեր տիր, պիրա էֆքեարը ումումիյէ՝ եէնի պիր վալինին նասալը արզուսընտա տեյիլ տիր։ Մամաֆի-հի էհալի՝ մէսալը մուալլագանընն մէճլիսը ումումինին գարարլարը-նա մուվաֆֆագ պիր սուրէթտէ հալլ ու թէսվիյէսինէ ինթիզար իթմէքտէ տիր։ Չիւնքի պէօյլէ օլմագա մէմլէքէթիմիզին բիճահ ու սաատէթի մուհալ տրը։»

Իշպու արզուհալրն նիհայէթին-տէ կիրիտ մէպուսանը՝ վալինին խրիսթիյան օլմասընա տա քէմա-լը հիւբմէթ ու բիայէթլէ պէյանը արզու էյլէմիշլեր տիր։

—

Բում բաթրիգխանէսինին մէճ-լիսը միլլի միսթէյլիթի՝ Ատի-յէ նէզարէթինէ պիր մահզեր իր-սալինէ գարար վերտիքտէն սոն-րա իսթիֆտ իթմիշ օլտրզընա տաիր ճումա կիւնիւ Ֆէնէրտէ պիր շայիա զուհուր իթմիշ իսէ տէ, պունուն սալ ու էսասը եօգ տրը։ Անճագ շու վար տրը քի, Բաթրիգ իսթիֆա իթմիշ օլուպ, մէճլիսը մէզքիւրը գարարլարը տա օ եիւզտէն էլեէվմ պիլա թաստիգ վէ պիլա իճրա գալ-մագտա օլտրզընտան, պու հալ-տէ մէճլիսը մէզքիւրը մէվճուտ օլուպ օլմամասընն հէման հիշ պիր հիւքմի եօգ կիպի տիր։

—

Ավսթրիա տէվլէթի տախի Թու-նուզտա մուահէտաթը ամիգանը (գարիթիլասիոն) իրղասընա տա-իր Ֆրանսա տէվլէթի թարաֆը-տան վուգու պուլան թէքլիֆի պու քէրրէ գապուլ էյլէմիշ տիր։

—

Իսքէնտէրիյէտէն իշար օլընտը-ղընա կէօրէ, չէհրը մէզքիւրէ մուգիմ էճնէպի գօնսօլօսլարը՝ տէվլէթը մէթպուէլէրինտէն ալ-տրգլարը թալիամթ մուճիպինճէ, քէնտի թէպաալարընա թախսիս օլունան թազմինաթըն թէսվիյէ ու իթաաբ իչիւն հիւքիւմէթը Մըսրիյէ նէզտինտէ թէչէպպիւ-սաթը լազմէտէ պուլունմըշլար տրը։

—

Կոպէն ոը Գէօրէնէնն Պէրլինտէն ալարագ նէչր էյլէտիկի մալիւ-մաթա կէօրէ, Ալէմանիա տէվ-լէթինին տախի հուտուտ պօյրն-տան ասքէրլէրինի չէքմէսի չար-թը իլէ Բուսիա տէվլէթի տէ քէնտի ասքէրինի հուտուտ պօ-յընտան չէքմէյէ մուվաֆֆագ կէօսթէրէճէկինի Ալէմանիայա թէպլիղ իթմիշ օլուպ, Ալէման-եանրն պու պապտէ նէ գարար իթթիխազ իթմիշ օլտուղու հէ-նուզ մէհքուլ իսէ տէ, մարտըն 21ինճի կիւնիւ Ալէմանիանրն չարզ հուտուտընտա իճրա օլունճագ մանօվրալարը երինի քէլէվվէլ իճ-րա իտիլճէճէք տիր։

## ՏԱԽԻԼԻՅԼ

Խարիճիյէ Նազրը Արիֆի բաչա հազրէթլերի՝ քէսպը ափի-եէթլէ, տիւն մագամը ալիսինի թէշրիֆ իտիւպ, պիր միւտտէթ օթուրտուգտան սոնրա մէճլիսը խասը վիւքէլյա տախիլ օլմագ-սըզըն ավտէթ իթմիշ տիր։

—Էվվելճէ եազըլարը վէճհիլէ, Բուսիա սէֆիրի Մ. Նէլիտօֆ՝ բէթէրսպուրկտան ալարը բուխ-սաթ մուճիպինճէ, մասամսար տախի պէրապէր օլտրզը հալտէ կէլճէճէք ապրիլին 15ինտէ Գուա-սը Շէրիֆի զիյարէթէ կիտէճէք տիր։

—Գարատաղ թահսիսը հու-տուտ գ.օմիսիօնը բելիսի իսմայիլ բաչա հազրէթլէրի՝ ալաքզը էմրէ իմթիսալէն տիրն Տէրսաատէթ միւփասէլէթլէ, տօղրուճա նելրարդ սերայը Հիւմայունընա կիտէրէք հուգուրը Շահանէյէ չէգմըշ տրը։

—Խիւսավէնտիկեար (Պրուսա) վիլայէթի վալիի ճէտիտ Նազիֆ բաչա հազրէթլերի էվվելքի կիւն Տէրսաատէթ կէլմիշ տիր։

—Բուսիա սէֆիրի Մ. Նէլիտօֆ իլէ Ֆրանսա սէֆիրի Մարգի ալ Նօալ՝ տիւն Պապը Ալիյէ կիտէ-րէք Սատրազամ հազրէթլերի ի-լէ պիր միւտտէթ միւլագաթ իթ-միշլեր տիր։

—Գարթալ վէ կէյպիկէ թա-բաֆիլարընտա զուհուր իտէն էյ-գիյանրն մահվ ու թէնքիլի իչիւն Շէհր Էմինի Մազհար բաչա հազ-րէթլերի թարաֆընտան լազըմ կէլէնլերէ էվամիր չէտիտ իթ-գէլընտրզընը եազմըշ իտի։

Էվամիրը մէզքիւրէ մուճիպին-ճէ էյգիյաի մէրգումէյի թաա-գիպէ մէմուր օլան պին պաշը Նուրի աղա՝ էյգիյաի մէրգումէ-տէն Յինի տէրսէսթ էյլէմէյէ մու-վաֆֆագ օլմուշ տրը։ Էյգիյաի մէրգումէ Պուլկարիսթանտան կէ-լէն մուհաճիրլերտէն իմիշլեր։

—Կէչէն բէնճէնպիհ կիւնիւ թարապիայը պիր Բում գ.ուրլար-քէնտի սէ.բիդ եաշընտա պիր գըզ չօճուղը.յլա պէրապէր իզմիրէ կի-տէճէկինտէն, Պէյօղլունա էնիպ օրատան տա վաբօրա կիթմէք իւզրէ Գարաքէօյտէն կէչէր իքէն, մահալը մէզքիւրը մալիւմ օլան ֆէվգէլատէ գալապալըզը արա-սընտա չօճուղընը գայպ իտինճէ, գարը տէլի կիպի «չօճուղում, չո-ճուղումնէ՞րէտէ» տիյէ պաղըր-մաղա պաչկամըշ վէ ագը պա-չընտան կիթմիշ օլմազլա, միլլէ-թիմիզ սարրաֆանրընտան Գուլդ-սրգեան Մարգար էֆէնտի քէմա-լը ինսանիյէթ ու համիյէթինտէն նաչի անիտէ գարընն եանընա գ.օշուպ, մէրգումէյի տիւքքեա-նընա նազ իթտիրմիշ, վէ օրատա միւմքին մէրթէպէ թէտավի իճ-րա իթտիքտէն սոնրա, պիր տէ հէքիմ չաղրրթըպ, գարընն ագ-լընը պաշընա կէթիրթմիշ, վէ պունլարը եաբտրգտան մատտա տէօրթ թարաֆա տա տեյլալար չզգարթմըշ, վէ նիհայէթ չօճուգ պուլունուպ կէթիրիլմիշ տիր։ Պու-նրն իւգէրինէ մումիսիյէյէ Մարգար էֆէնտի՝ պու վուգուաթտան տօ-լայը սէրսէյէմիշ օլան գարբյա մուավէնէթը ինսանիյէթքեարա-նէսինի թէքմիլ իթմիշ օլմագ իւզրէ, պիր ազ վագթ տահա իչի-նի կիւճիւնի պլագգը, մէրգումէ գարը վէ չօճուգլա պէրապէր իղ-միր վաբօրընա գատար կիթմիշ, վէ պիչարէլերի օրատա եէրէշ-տիրիպ եօլա գ.օյտուգտան սոն-րա մաղազասընա ավտէթ էյլէ-տիկինտէ, էֆէնտիի մումայիյէհին իշպու ինսանիյէթ ու համիյէթին-տէն տօլայը պէյանը թէչէ.քքիւր իչիւն պիր խալի Բումլար կէլիպ մումայիյէհի այգըշամըշ վէ էլի-նի սրգմըշլար տրը։

Մումայիյէհ Գուլդսրգեան Մարգար էֆէնտի՝ պու կիպի մու-ամէլաթը ինսանիյէթ.քեարանէ բէք չօգ տէֆա իճրա իտէրէք, թահսինը ումումիյէ մայհար օլ-մուշ օլմազլա, պիզ տախի պու միւնասէպէթլէ էֆէնտիի մումա-յիյէհի թէպլիք ու թագտիր էյ-լերիզ։

—Էվվելճէ եազըլարը վէճհիլէ, Բուսիա սէֆիրի Մ. Նէլիտօֆը զէվճէսի Մատտամ Նէլիտօֆ՝ թէպ-տիրը ապ ու հավա զրմինը-տա պիր գաչ կիւն իգամէթ իթմէք իւզրէ, էվվելքի կիւն Ա-թինայա հարէքէթ էյլէմիշ տիր։

—Ֆիլիպէտէ վագը Պուլկար-լիսթ մէքթէպինին 600 նէֆեր-աէն իմարէթ չակիրտանընրն «քթէկպը մէղքիւր մուալիմէրի ալչիհինէ գրյամ իյլէտիքլերինի գէչէն կիւն եապընը իտիք։

Ֆիլիպէտէն Ալընան սոն խա-պերլերէ կէօրէ, պու.քէյֆիյէթ հէնուզ թէամիլէզիր օլմամըշվէ վալիի վիլայէթ Ալէգ.օ բաչա հազ-րէթլերինին էմրի մուճիպինճէ, եէնի պիր էմրէ գատար մէքթէ-պը մէգքիւրընն տէրսլերի թաթիլ գէրըկմըշ տրը։

Ֆէլէբ-էֆէնտին գ.ամինճէ, իշպու գրյամտա, ֆրգա վէ բօլիթիգա բուհրընն տախի մէտխալի օլուպ, չակիրտանընն նիհայիյի՝ տեյիլ եա-լընրը մուալիմէրէ, իլա մէգ-քիթ միւտիրիյէթինին պիր խալը պէօյիւք մէմուրլարը վէ հաթթա մէգարիճ միւտիրի Մ. Կրուէֆ ա-լէյհինտէ իմիշ։

Մէքթէպը մէզքիւրընն եիւք-սէք սընֆի չակիրտանը՝ աչրգա-տան պու մէսէլէյէ իշթիրաք իտէն էշխասլա պէրապէր պիր միթինկ ագա իտուպ, պունտա Լիսէնին իտարէսի վէ հէյէթը մուալիմին վէ մէգարիճ միւտի-րինին հարէքաթը ալէյհինէ նուրգլար իրատ գըրընմըշ տրը։

—Ամամոլ կազէթասը՝ լազմ օ-լընտրզընը եազտրըրմըզ էյ ճէվ-ապ նամ Ալրապճա կազէթանընն մաթ-պասը Լօնտրայա նագլ իտի-լիպ, կազէթաի մէզքիւրընը օրա-տա նէչր օլունաճագընը եազմըշլատ տ, մէզքիւր կազէթանրն միւտիր վէ սահիպի Սէլիմ Ֆարիս էֆէն-տի՝ հավատիսը մէզքիւրէի թիւրքճէ կազէթալար իլէ թէքզիպ ի-տէրէք, մաթպասընտա պուլու-նան 80.000ի միթեճավուզ Ա-բրապճա վէ Թիւրքճէ քիթապլար իլէ Մըսրը վէ մահալը սահիրտէն կէթիրտէճէյի քիթապլարը սա-թարագ, քիթապճըլըգտա տէ-վամ էյլէյէճէյինի պէյան իթմիշ տիր։

—Ճումա էրթէսի կէճէսի Պէյ օղլու Թագսիմ ճիվարընտա Գուլու սօգ.ողընտա վագը պիր խանէնին խալգը էյլէնճէյէ կիթմիշ օլտուգ-լարընտան, սաաթ 8 սուլարընա խըրսըզլար մէզքիւր խանէյէ պիտ. տուխուլ պիր բրլանթի եիւգիւ.քլէ 24ատէտ կիւմիշ գաչրգ վէ մէզքիւր եվտէ միսաֆիր գալմըշ օլան պիր գ.ատընն 12 լիրա գ.էյմէթինտէ պիր մանթօսընը չալմըշլար, վէ տիկէր պաղը զիգ.ամէթ չէյլերի տախի սըրգաթ իթմէք իսթէմիշ-լեր իսէ տէ, խանէ խալգը մսա-ֆիրլի.քտէն ավտէթ իթտի.քլերին-տէն, սարիգլեր պու մագսէտլե-րինէ նալլ օլամալըպ, եվվելճէ աչրբտրգ.ալրը եշեա իլէ իքթիֆա իտէրէք եանընտաքի պօշ էվտէն ֆիրար էյլէմիշլեր տիր։

—Պիր վագթտան պէրու կա-զէթամըզտա իլանը կէօրիւնէն վէ չէհրիմիզտէ իճրան մուամէլէ իթ-մէ.քտէ օլան Վիէննանրն էօմիբ վէ գայրը հայաթ սիկուրթա գումբանեասընն Տէրսաատէթ միֆէթթիչի Մ. Նաղարէթ Եա-ղճեանընն պու կիւն մէէմուրէն թրապիզոն ճիհէթինէ ազիմէթ իթտիկի իչիտիլմիշ տիր։

## ԹԻԼԷԿՐԱՖ

Աժանս Հավաս գ.ոմբանիասը Բու-ֆէնոն մարդասէրը Ռեդլէյ օլանան Թէլէ-ֆլըր ոը։

Իսմմիրիա 1 մարտ

փետրվարը 21ինտէն 29ընա գատար Միւվէ.յիշ գ.անալընտան 90 սէֆինէ միւրուր իտուպ, 1.710.000 ֆրանգ հասըլաթը միւ-ռուրիյէ վագը օլմուշ տրը։

Աժանս Բիւթէրն Էյէլ Մ. Ինգ-լէնդը Բու-ֆէնոն մարդասէրը Ռեդ-լէյ օլանան Թէլէ-ֆլըր ոը։

Բէյթէրսպուրկ 1 մարտ

Տախիլիյէ Նազրը պիր իլան նէչր իտէրէք, Բէթերսպուրկ բօ-լիս միւտիրի միրայ Սուտէլքի-նին գաթիլ Տէկայէֆին թէվգի-ֆինի մուճիպ օլապիլէճէք մա-լիմաթ հէր քիմ վերէպիլիրսէ, օնա 10000 ռուպլի միւքաֆաթ վատ իթմիշ տիր։

## ԹԱԱՄԻՄՆԱՄԷ

ՆՕՐՏ ՊՐԻԹԻՆ ԷՆՏ ՄԻԼԻԴՆԹԱՃԼ ՎԷ ՆՕՐԹՀԷՐՆ

ՆԱՄ ԵԱՆԿԷՆ ՎԷ ԷՕՄԻԻՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԳՈՒՄԲԱՆԻԱՆԸ ՎԷ ՄԱՐԹԱԱՅԻ

ՆԱՄ ՏԷՆԻՋ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԳՈՒՄԲԱՆԻԱՆԸ

Ինկիլիզ գ.օնսօլաթօսընտա նի-գամէն գայտ օլունմուշ օլան վէ-քեալէթնամէլէր ահ.քեամրնճա, էսամիսի պալատէ մուհարրէր սի-կուրթա գ.ումբանիաբարընն ա-ճէնթէլիկի պունտան պէօյէ քեա-միլէն աճիզլերինէ թէֆվիզ ու ի-հալէ իտիրմիշ օլտուղընը միւթէ-ատտտ տօսթ վէ միշէթերիրի-մէ վէ մալ ու էօմրլէրինի սիկուր-թայա գ.օյմագ իսթէյէն պիլճիւմ-լէ էհալիյէ իլան իտէրիմ։

ԳԱՌՆԻԿ Ց. ՄԵՐՈՒԵԱՆ

1 Մարտ 1884

Գալաթա Գ.օմիսիօն խան 5—2

## ԱԶԳԱՅԻՆ

Եարընքի սալը կիւնիւ նկեղեց-Համագ. ժողովի իմթիմա իտէրէք, էօնիմիզտէքի ճումա կիւնիւ ագա օլունաճագ Միլլէթ Մէճլի-սը ումումիսինէ իրսալ եյլէյեճէկի կրօն. ժողովին իչ գաթ էսամիյի հավի նամզէտ ճէտվէլլինի թան-զիմ իտէճէք տիր։

—

Քաղ. ժողով՝ չարշէնպիհ կիւնիւ Գալաթատա Ցնտես. խորհուրդ-լա միւխթէկիթէն իճթիմա իտէ-ճէք, վէ Բաթրիգխանէ սանտրը-ղընն ահվալինի թահթը միւզա-քէրէյէ ալաճագ տրը։

—

Ճումա կիւնքի նիւսխէմիզտէ իլան օլընտրը վէճհէյէ, տիւնքի բազար կիւնիւ Պէյօղլունտա Ա-թոռանիստ Ս. Աստուածածին քի-լիսէսինտէ միւթէվէֆա Գարտի-նալ Հասունրն խթիրահաթը բու-հը իչիւն պիրինճի Զանաւոր Պա-տարագ վէ Պաշտն այինէրի պէօյիւք ալայ իլէ իճրա օլուն, մուշ տրը։

Քիլիսէի մէզքիւրտէ Բաբա հազրէթլերինին Տէրսաատէթ վէ-քիլի Մանսէնէէր Բօթէլի վէ տիկէր պիր Լաթին բիսգ.օպոսը-յա Բում վէ Պուլկար Գաթ.օլիք բիսգ.օպոսլարը վէ Ֆրանսա վէ Աւսթրիա սէֆարէթլերի պաշ թերճէմանլարը վէ իթալիա գ.ան-սօլօսը վէ միւթէպէր էֆքէնճէտէն պիր խալը պանքերլեր վէ թիճ-ճար լար վէ միւթէհայիրզանը միլ-լէթի վէ քիլլիսէլի ճէմաաթ հա-զրը պուլունտրգ.ալրը հալտէ, Բաթրիգ բիւթպէլու Աղարեան էֆէնտի հազրէթլերի Գուտտասը Շերիֆ Թագտիս իթմիշ վէ Էրզը-բում Էրմէնի Դաթ.օլիք մէրկա-սասը Մելքիսեդեկեան ֆազիլէթ-լու Յոտեվանոս Աբքեպիսկոպոս տախի իչ չարեէ.քսաաթ գատար պիր մէրսիյէ (դամբանական) օ-գուլարագ, միւթէվէֆա Դար-տինալ Հասունրն թէրճէմէի հա-վիյէ մութթասըֆ օլտրզը տիրա-յէթ վէ ֆէգ.ալիք սահրէսինի թաատատ վէթագտիր էյլէմիշտիր։

Բիլիսէ այինէրինտէն սօնղրա, մէտուէն հազրը պուլունան բու-հանի մէնէտտարան իլէ զէվա-թը միւթէպէրէ՝ կաթ.ողիկոսարա-նա չրգրպ, Աղարեան էֆէնտի հազրէթլերինէ իյֆաի բասիմէի թաազիյէթ էյլէմիշլեր տիր։

—

Էվվելճէ իլան իթտիկիմիզ վէճհէլէ, Բանկալթիաէ վագը էր-մէնի Գաթ.օլիք Ս. Յակոբ մէ.ք-թէպի մէնֆաաթընա օլարագ իճ-բասը մուգ.արրէր օլան պէօյիւք պալ.օ ճումա էրթէսի ագշամը Պէյօղլունտա Թէաթրօի ՀՀտիտ-տէ քէմալը տարաթ ու թանթա-նա իլէ իճրա օլունմուշ տրը։

Շէօյլէ քի, պալօնրն էն իւսթ գաթընրն տէօրթ ճիհէթինէ պի-նէր մում գուվվէթինտէ վէ ուէ ուսուլինճէ տէօրթ ատէտ էյլէք-ըիք կազը վազ ու իշալ իտիլմիշ վէ պու կազլարրն գիյասը սօնու-նա գատար իմթիտատ իտուպ տիկէր կազլարը հիւքմիզ պը-բագմըշ օլմաղլա, իշպու էյլէք-ըիգ կազլարընը թէրթիպ իտէն Բաթրիգ բիւթպէլու Աղարեան էֆէնտի հազրէթլերի Գուտտասը Շերիֆ Թագտիս իթմիշ վէ Էրզը-բում Էրմէնի Դաթ.օլիք մէրկա-սասը Մելքիսեդեկեան ֆազիլէթ-լու Յոտեվանոս Աբքեպիսկոպոս տախի իչ չարեէ.քսաաթ գատար պիր մէրսիյէ (դամբանական) օ-գուլարագ, միւթէվէֆա Դար-տինալ Հասունրն թէրճէմէի հա-վիյէ մութթասըֆ օլտրզը տիրա-յէթ վէ ֆէգ.ալիք սահրէսինի թաատատ վէթագտիր էյլէմիշտիր։

Բիլիսէ այինէրինտէն սօնղրա, մէտուէն հազրը պուլունան բու-հանի մէնէտտարան իլէ զէվա-թը միւթէպէրէ՝ կաթ.ողիկոսարա-նա չրգրպ, Աղարեան էֆէնտի հազրէթլերինէ իյֆաի բասիմէի թաազիյէթ էյլէմիշլեր տիր։

—

Քիլիսէ ալինէրինտէն սօնղրա, մէտուէն հազրը պուլունան բու-հանի մէնէտտարան իլէ զէվա-թը միւթէպէրէ՝ կաթ.ողիկոսարա-նա չրգրպ, Աղարեան էֆէնտի հազրէթլերինէ իյֆաի բասիմէի թաազիյէթ էյլէմիշլեր տիր։

—

Բաղ. ժողով՝ չարշէնպիհ կիւնիւ Գալաթատա Ցնտես. խորհուրդ-լա միւխթէկիթէն իճթիմա իտէ-ճէք, վէ Բաթրիգխանէ սանտրը-ղընն ահվալինի թահթը միւզա-քէրէյէ ալաճագ տրը։

—

Ճումա կիւնքի նիւսխէմիզտէ իլան օլընտրը վէճհէյէ, տիւնքի բազար կիւնիւ Պէյօղլունտա Ա-թոռանիստ Ս. Աստուածածին քի-լիսէսինտէ միւթէվէֆա Գարտի-նալ Հասունրն խթիրահաթը բու-հը իչիւն պիրինճի Զանաւոր Պա-տարագ վէ Պաշտն այինէրի պէօյիւք ալայ իլէ իճրա օլուն, մուշ տրը։

Քիլիսէի մէզքիւրտէ Բաբա հազրէթլերինին Տէրսաատէթ վէ-քիլի Մանսէնէէր Բօթէլի վէ տիկէր պիր Լաթին բիսգ.օպոսը-յա Բում վէ Պուլկար Գաթ.օլիք բիսգ.օպոսլարը վէ Ֆրանսա վէ Աւսթրիա սէֆարէթլերի պաշ թերճէմանլարը վէ իթալիա գ.ան-սօլօսը վէ միւթէպէր էֆքէնճէտէն պիր խալը պանքերլեր վէ թիճ-ճար լար վէ միւթէհայիրզանը միլ-լէթի վէ քիլլիսէլի ճէմաաթ հա-զրը պուլունտրգ.ալրը հալտէ, Բաթրիգ բիւթպէլու Աղարեան էֆէնտի հազրէթլերի Գուտտասը Շերիֆ Թագտիս իթմիշ վէ Էրզը-բում Էրմէնի Դաթ.օլիք մէրկա-սասը Մելքիսեդեկեան ֆազիլէթ-լու Յոտեվանոս Աբքեպիսկոպոս տախի իչ չարեէ.քսաաթ գատար պիր մէրսիյէ (դամբանական) օ-գուլարագ, միւթէվէֆա Դար-տինալ Հասունրն թէրճէմէի հա-վիյէ մութթասըֆ օլտրզը տիրա-յէթ վէ ֆէգ.ալիք սահրէսինի թաատատ վէթագտիր էյլէմիշտիր։

Բիլիսէ այինէրինտէն սօնղրա, մէտուէն հազրը պուլունան բու-հանի մէնէտտարան իլէ զէվա-թը միւթէպէրէ՝ կաթ.ողիկոսարա-նա չրգրպ, Աղարեան էֆէնտի հազրէթլերինէ իյֆաի բասիմէի թաազիյէթ էյլէմիշլեր տիր։

—

Էվվելճէ իլան իթտիկիմիզ վէճհէլէ, Բանկալթիաէ վագը էր-մէնի Գաթ.օլիք Ս. Յակոբ մէ.ք-թէպի մէնֆաաթընա օլարագ իճ-բասը մուգ.արրէր օլան պէօյիւք պալ.օ ճումա էրթէսի ագշամը Պէյօղլունտա Թէաթրօի ՀՀտիտ-տէ քէմալը տարաթ ու թանթա-նա իլէ իճրա օլունմուշ տրը։

Շէօյլէ քի, պալօնրն էն իւսթ գաթընրն տէօրթ ճիհէթինէ պի-նէր մում գուվվէթինտէ վէ ուէ ուսուլինճէ տէօրթ ատէտ էյլէք-ըիք կազը վազ ու իշալ իտիլմիշ վէ պու կազլարրն գիյասը սօնու-նա գատար իմթիտատ իտուպ տիկէր կազլարը հիւքմիզ պը-բագմըշ օլմաղլա, իշպու էյլէք-ըիգ կազլարընը թէրթիպ իտէն Բաթրիգ բիւթպէլու Աղարեան էֆէնտի հազրէթլերի Գուտտասը Շերիֆ Թագտիս իթմիշ վէ Էրզը-բում Էրմէնի Դաթ.օլիք մէրկա-սասը Մելքիսեդեկեան ֆազիլէթ-լու Յոտեվանոս Աբքեպիսկոպոս տախի իչ չարեէ.քսաաթ գատար պիր մէրսիյէ (դամբանական) օ-գուլարագ, միւթէվէֆա Դար-տինալ Հասունրն թէրճէմէի հա-վիյէ մութթասըֆ օլտրզը տիրա-յէթ վէ ֆէգ.ալիք սահրէսինի թաատատ վէթագտիր էյլէմիշտիր։

Բիլիսէ այինէրինտէն սօնղրա, մէտուէն հազրը պուլունան բու-հանի մէնէտտարան իլէ զէվա-թը միւթէպէրէ՝ կաթ.ողիկոսարա-նա չրգրպ, Աղարեան էֆէնտի հազրէթլերինէ իյֆաի բասիմէի թաազիյէթ էյլէմիշլեր տիր։

—

Էվվելճէ իլան իթտիկիմիզ վէճհէլէ, Բանկալթիաէ վագը էր-մէնի Գաթ.օլիք Ս. Յակոբ մէ.ք-թէպի մէնֆաաթընա օլարագ իճ-բասը մուգ.արրէր օլան պէօյիւք պալ.օ ճումա էրթէսի ագշամը Պէյօղլունտա Թէաթրօի ՀՀտիտ-տէ քէմալը տարաթ ու թանթա-նա իլէ իճրա օլունմուշ տրը։

Շէօյլէ քի, պալօնրն էն իւսթ գաթընրն տէօրթ ճիհէթինէ պի-նէր մում գուվվէթինտէ վէ ուէ ուսուլինճէ տէօրթ ատէտ էյլէք-ըիք կազը վազ ու իշալ իտիլմիշ վէ պու կազլարրն գիյասը սօնու-նա գատար իմթիտատ իտուպ տիկէր կազլարը հիւքմիզ պը-բագմըշ օլմաղլա, իշպու էյլէք-ըիգ կազլարընը թէրթիպ իտէն Բաթրիգ բիւթպէլու Աղարեան էֆէնտի հազրէթլերի Գուտտասը Շերիֆ Թագտիս իթմիշ վէ Էրզը-բում Էրմէնի Դաթ.օլիք մէրկա-սասը Մելքիսեդեկեան ֆազիլէթ-լու Յոտեվանոս Աբքեպիսկոպոս տախի իչ չարեէ.քսաաթ գատար պիր մէրսիյէ (դամբանական) օ-գուլարագ, միւթէվէֆա Դար-տինալ Հասունրն թէրճէմէի հա-վիյէ մութթասըֆ օլտրզը տիրա-յէթ վէ ֆէգ.ալիք սահրէսինի թաատատ վէթագտիր էյլէմիշտիր։

Բիլիսէ այինէրինտէն սօնղրա, մէտ

## ԹԱՐԻԽԻ ԼՎՐՕՐԱՑԸ ՃԵՏԻՏ

ԻՆԿԵՐՄԱՆԻ ԿԵՐՏԻ

34

ԳԼՈՒԽ ՀԱՀԱՐԵՏԻՆ

Գարատան Տրբոնը, Սեվասթօբոլ գօմանտանընա թագտիմ իյլետիյի թէպլիկնամէնին ճէվապընը ալանա տէկին, պիր գաշատաթ լիմանին աղզընտա տուրմայա մէճպուր օլմուշ օլտուղը սրրատա, Սեվասթօբոլ իսթիքեամարընը պիր էյիճէ թէֆթիշ իլէմէեէ միգթէտիր օլմուշ, վէ շէհրի մէզպուրին, եալընը տէնիզտէն հիճճիվա զապթը միմքինսիզ օլտուղունա գարար վերմիշ իսի։

Պու հիճքմին նէ գատար հաղլը օլտուղու սանրատան էյիճէ թատիզ գելընը, Սեվասթօբոլն զապթը իչին տանանմալարընը գարա օրտուսունա մուավէնէթ իթմէյէրինտէն պաշգա պիր ֆատէլերի օլամազ տրը։

Ռուսիա իմբէրաթօրու, 1854 սէնէսի մարտըն 28ինտէ, Լոնդրատա վէ Բարիզտէ պուլունան սէֆիրլէրինի կէրի չաղրրտը, վէ Ինկիլթէրրա տէվլէթի տախի, բէսմէն Ռուսիայա գարշը իլանը հարպ ելէտի։

Իմբէրաթօր Նիգոլա, Ինկիլթէրրա տէվլէթինին, պիղզաթ քէնտի իսթիգալիյէթինէ տօգունան խուսուսլարտան պաշգա հիչ պիր խուսուս իչին գելըճա տավրանմագ իսթէմէյէճէյինէ վէ եալընդ բարա արթըրմագ դալէսինէ տիւմիշ օլմասընա իթիմատ իյլէմիշ օլտուղունտան, Ռուսիայա գարշը իլանը հարպ իտէճէյի խաթրընտան պիլէ կէչմէմէքտէ իսի։

Օլ հէնկամտէ Սեվասթօբոլլիմանընտա մէվճուտ պուլունան Ռուսիա տանանմասը, աթիտէքի մընգտար վէ ճէսամէթտէ իսի։

3 գըթա 130 ար թօբլու իչ ամ-
պարելեր
11 » 84էր » ատրագար
4 » 54 » » ֆըրգա-
թինէր
6 » ուֆագ ֆըրգաթին վէ սայիրէ

Մահիր պիր ամիրալ գօմանտասը թահթընտա տէհչէթլի պիր գուվվէթ սաէրլաճագ օլան իչտու մէֆրէթ տանանմանընն տիկէր պիր պէօյուք գուվվէթի տախի չու իսի քի, Ինկիլիզ վէ Ֆրանսըզ տանանմալարը աչըգ տէնիզտէ պուլունտրգալարը, վէ խաթէմէտիքլերի սըրալարտա հիճճումա թապլ օլտուգլարը հալտէ, Ռուսիա տանանմասը, տիւնեանընն էն ալէա պիր լիմանընտա վէ էն տէհչէթլի գալէալար հիմայէսի թահթընտա էմնիյէթի հալտէ պուլունուպ, իսթէտիյի վագթի տիչարը չըգըպ տիւշմէնին իւզերինէ հիճճում իթմէյէ, վէ տարա կէտիյինտէ թէրբարէն Սեվասթօբոլ լիմանընա սօգուլուպ սըղընմաճա միգթէտիր պուլունմագտա իսի։

Ֆագաթ նասըլ քի տէտիք, Սինապ լիմանընտաքի քիւչիւք Օսմանը ֆիլօսունա գարշը էօյլէ պիր ճէվհէր կէօսթէրէն Ամիրալ Նախիմօֆ, պաշընը տիչարը չըգարըպ էթրաֆա պագմաճա պիլէ տապան իտէմէտի, վէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ սէֆինէլէրինին իչէրի կիրիպ քէնտիսինի արամալարընը տա մէն իթմէք իչին, Ռուսիա սէֆինէլէրինտէն պիր մընգտարընի Սեվասթօբոլ լիմանը աղզընտա տէնիզէ պաթըրարագ եօլու քեամիլէն թըգտը։

Ամիրալ Տընտաս գօմանտասը թահթընտա պուլունան Ինկիլիզ տանանմասը տախի, աթիտէքի սէֆինէլէրտէն իպարէթ իսի։

| | | |
|---|---|---|
| Պրինթանիա | 120 | թօբլու |
| Թրաֆալկար | 120 | » |
| Գուին | 116 | » |
| Ակամէմնոն | 91 | » |
| Ալպիոն | 91 | » |
| Բօռնի | 90 | » |
| Լընտըն | 90 | » |
| Վէնճէնս | 84 | » |
| Պէլլերոֆոն | 80 | » |
| Սան բարէյլ | 70 | » |
| Արէթուզա | 50 | » |
| Լինտըր | 50 | » |
| Թրիպիուն | 31 | » |
| Գուրասօա | 31 | » |
| Ռիթրիպիուշըն | 28 | » |
| Տայամընտ | 26 | » |
| Թէրրիպլ | 22 | » |
| Սայրըն | 22 | » |
| Հայգլալըր | 21 | » |
| Ֆիուրիրս | 16 | » |
| Թայկըր | 16 | » |
| Նայճըր | 13 | » |

Սէքիզ գըթա տախի եանտան չարգլը ուֆագ վաբօրլար։

Ամիրալ Համլէն մայէթինտէ պուլունան Ֆրանսըզ տանանմասընընն գուվվէթ վէ մընգտարը տա չուիսի։

Վիլ տը Բարի 120 թօբլու
Մոնթէպէլլօ 120 »
15 գըթա գարագլար
21 » ֆըրգաթինէր վէ ուֆագ սէֆինէլէր։

Ֆիուրիրս նամ 16 թօբլու Ինկիլիզ սէֆինէսի, պէյազ սանճաղը քիչատ իյլէմիշ օլտուղու հալտէ, Օտէսատաքի Ինկիլիզ գենսօլոսունու վէ սայիր Ինկիլիզ սէքէնէսինի ալըպ ատէթ իթմէքտէ իքէն, շէհրի մէզպուր Ռուս գօմանտանը ժէնէրալ Օսթէն Սաքէն, սէֆինէի մէզպուր իւզերինէ աթէշ իթմիշ օլտուղընտան, ապրիլին 17օնտէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ տանանմալարը շէհրին բիչկեահընա վարարլար, վէ հարպ գանունլարընա գարշը վուգու պուլան հարէքէթի մէղքիւրէյէ գարշըրգ պիր թազմինաթ օլմազ իւզրէ, լիմանտա պուլունան Ինկիլիզ վէ Ֆրանսըզ թիճճար սէֆինէլէրինտէն մաատա, Ռուս սէֆինէլէրինին տախի քէնտիլէրինէ թէպլիմ իտիլմէլէրինի թալէպ իթտիլէր։

Ժենէրալ Օսթէն Սաքէն, պու թէքլիֆի ըէտտ իթտի։

Իմտի ապրիլին 22 սապահընը, Ինկիլիզ վէ Ֆրանսըզ հարպ վաբօրլարը, իսթիհքեամլարընը գարշըսընա կէչիպ, ճէհէննէմ գարշըսընը քիչատ իթտիլէր։

Վաբօրլար պիր նօգթա իւզերինտէ տուրմայրպ գըսսա տէվրէր իւզերինէ տայմա հարէքէթտէ պուլունտուգլարընտան, Ռուսիա թօբճուլարը պիր տիւրլու նիշանլարընը տօղրուլթմայա մուվաֆֆագ օլամատլար, վէ պուսէպպէլէ, Ինկիլիզ վէ Ֆրանսըզ հարպ վաբօրլարընա պէօյուք պիր զիան վէրէմէմիշ իքէն, քէնտի իսթիհքեամլարը պիրէր պիրէր խարապ օլմագտա իտիլէր։

Նիհայէթ Օտէսա գալէսի, ճէպպանէնին աթէշ այմասը իլէ հավայա ուչտու, վէ տիկէր իսթիհքեամլար տախի, պու ֆէլաքէթին իւզերինէ քեամիլէն աթէշլերինի քէստիլէր։

Օտէսա լիմանընտա պուլունան թէքմիլ սէֆինէլէր, գըշլալար, տօգլար, վէ թէրագգիմ իտիլմիշ պիլ ճիմլէ էտէվաթը հարպիյէ, քեամիլէն խարապ իտիլմիշլէր իտի։

Օտէսայը թօբա թութան վաբօրլար չունլար իտիլէր։

Սամսօն 6 թօբլու (Ինկիլիզ
Թէրրիպլ 26 » »
Թայկըր 16 » »
Ռիթրի Պիուշըն 28 » »
Ֆիուրիրս 16 » »

Իւչ գըթա Ֆրանսըզ վաբօրլարը։

Արէթհուզա նամ 50 թօբլու Ինկիլիզ ֆըրգաթինի տախի քիչիւք վաբօրլար կիպի բէք իլէրիեէ օգուլամատըղընտան, Ֆուղատան պունլարա եարտրմ իթմէքտէ իսի։

Բէք մահիրանէ սուրէթտէ պաշա չըգարբլան մէզքիւր մուհարեպտէ, Ինկիլիզլիրտէն, էօլիւ վէ եարալը օլարագ եալընըզ 13 քիչի տիւշմիշ իսի։

Տօնանմա ապրիլին 26սընտա Օտէսայը թէրք իտիւպ, եալընըզ պիր գաչ գըթա ուֆագ սէֆինէլէր օրատա պըրագըլմըլար։

Մայիսին 12սինտէ պունլարտան Թայկըր նամ սէֆինէ, Օտէսանընն 4 միլ գատար աչըղընտա սըղա օթուրարագ, գարատան սահրատան, ապրիլին 17օնտէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ տանանմալարը շէհրին բիչկեահընա վարարլար, վէ հարպ գանունլարընա գարշը վուգու պուլան հարէքէթի մէղքիւրէյէ գարշըրգ պիր թազմինաթ օլմազ իւզրէ, լիմանտա պուլունան Ինկիլիզ վէ Ֆրանսըզ թիճճար սէֆինէլէրինտէն մաատա, Ռուս սէֆինէլէրինին տախի քէնտիլէրինէ թէպլիմ իտիլմէլէրինի թալէպ իթտիլէր։

Ժենէրալ Օսթէն Սաքէն, պու թէքլիֆի ըէտտ իթտի։

Իմտի ապրիլին 22 սապահընը, Ինկիլիզ վէ Ֆրանսըզ հարպ վաբօրլարը, իսթիհքեամլարընը գարշըսընա կէչիպ, ճէհէննէմ գարշըսընը քիչատ իթտիլէր։

Վաբօրլար պիր նօգթա իւզերինտէ տուրմայրպ գըսսա տէվրէր իւզերինէ տայմա հարէքէթտէ պուլունտուգլարընտան, Ռուսիա թօբճուլարը պիր տիւրլու նիշանլարընը տօղրուլթմայա մուվաֆֆագ օլամատլար, վէ պուսէպպէլէ, Ինկիլիզ վէ Ֆրանսըզ հարպ վաբօրլարընա պէօյուք պիր զիան վէրէմէմիշ իքէն, քէնտի իսթիհքեամլարը պիրէր պիրէր խարապ օլմագտա իտիլէր։

Նիհայէթ Օտէսա գալէսի, ճէպպանէնին աթէշ այմասը իլէ հավայա ուչտու, վէ տիկէր իսթիհքեամլար տախի, պու ֆէլաքէթին իւզերինէ քեամիլէն աթէշլերինի քէստիլէր։

Օտէսա լիմանընտա պուլունան թէքմիլ սէֆինէլէր, գըշլալար, տօգլար, վէ թէրագգիմ իտիլմիշ պիլ ճիմլէ էտէվաթը հարպիյէ, քեամիլէն խարապ իտիլմիշլէր իտի։

Օտէսայը թօբա թութան վաբօրլար չունլար իտիլէր։

Սամսօն 6 թօբլու (Ինկիլիզ
Թէրրիպլ 26 » »
Թայկըր 16 » »
Ռիթրի Պիուշըն 28 » »
Ֆիուրիրս 16 » »

Իւչ գըթա Ֆրանսըզ վաբօրլարը։

Արէթհուզա նամ 50 թօբլու Ինկիլիզ ֆըրգաթինի տախի քիչիւք վաբօրլար կիպի բէք իլէրիեէ օգուլամատըղընտան, Ֆուղատան պունլարա եարտրմ իթմէքտէ իսի։

Բէք մահիրանէ սուրէթտէ պաշա չըգարբլան մէզքիւր մուհարեպտէ, Ինկիլիզլիրտէն, էօլիւ վէ եարալը օլարագ եալընըզ 13 քիչի տիւշմիշ իսի։

Տօնանմա ապրիլին 26սընտա Օտէսայը թէրք իտիւպ, եալընըզ պիր գաչ գըթա ուֆագ սէֆինէլէր օրատա պըրագըլմըլար։

Մայիսին 12սինտէ պունլարտան Թայկըր նամ սէֆինէ, Օտէսանընն 4 միլ գատար աչըղընտա սըղա օթուրարագ, գարատան սահրա թօբլարը իլէ անընն իւզերինէ եաղմուր կիպի կիւլէ վէ գումպարա եաղարբրբմայա պաշլատը, վէ կէմինին եիւզտիւրիւմէսինէ տէ իմքեան գալմամըշ օլտուղունտան, քէնտի գաբթանը մարիֆէթի իլէ աթէշէ վերիլտի։

Ապրիլին 28ինտէ միթթէֆիգ տանանմա Սեվասթօբոլ բիչկեահընա վասլ օլտուլար, վէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ ամիրալարը Ռուս տանանմասընը պիր մուհարեպէյէ ճէլպ իյլէմէք իւզրէ, իճրա իտիլմէտիք ուսթալըգլար պրագմատըլար իսէ տէ, Ամիրալ Նախիմօֆ, միտէսինին գալտըրամայաճաղը զիյաֆէթտէ կէօզիւ օլմատըղընը աղնամ մագտա իսի։

Նիհայէթ իքի Ամիրալլար, Ռուսլարը պիր տէնիզ մուհարեպէսինէ կիրիշմէյէ գանտըրմագտան գաթի իւմիտ իտէրէք, Գավարնա քէօրֆէզինէ ավտէթ իթտիլէր, վէ անճագ պիր գաչ սէֆինէլէր էօթէյէ պէրույէ սալտըրմագլա իքթիֆա իթտիլէր։

Սըր Էտմընտ Լաճընս, պիր ուֆագ Ինկիլիզ ֆիլօսը իլէ Զէրքէզիսթան վէ Կուրճիսթան սէվահիլինի տօլաշըպ, Ռուսլարը, Բէսութ Գալէյի պօշալթմայա մէճպուր գելըր։

Գարատան Հայտ Բարգըր տախի, իքի գըթա Ինկիլիզ սէֆինէլէրի իլէ Ռուվէլի ճիհէթինտէ Միւննէ պօղազընա վասլ օլուպ, Թունանընն աղզընտաքի մէզքիւր գըթատա պուլունան ճէսիմ Ռուս իսթիհքեամլարընը խարապ իյլէտիֆագաթ էանի մուհարեպէտէ քէնտիսի տէ վուրուլուպ վէֆաթ իթտի։

Նիհայէթ 1854 սէնէսի սեպտեմբընտա, ասըլ Ֆրանսըզ վէ Ինկիլիզ օրտուլարը Գըրըմա մուվասէլէթ իթտիլէր։

## ՄԷՔԵԱԹԻՊ

ՏԻԳԱՐՊԷՔԻՐ

Շէհրը մէզքիւր մուխպիրիմիզտէն յունվար 27 թարիխիյէ ալտըղըմըզ պիր մէքթուպ տրը։

Պունտան ագտէմ թարաֆընը-զա եաղտըղըմ պիր գըթա մէքթուպտա խապէր վերտիյիմ վէճճ իլէ, վալիմիզ Սամիհ բաշա հաղրէթլերի՝ պունտան 2 այ ագտէմ Մէրտինէ ագիմէթ իթմիշ իքէն, կէչէն հաֆթա չէհրիմիզէ ավտէթ իթմիշ տրը։

Բաշի միշարէլէյհ՝ օրատա պուլունտրը միտէթճէ, մէվճուտ օլան պիր թագմ սուի իսթիմալթրն տէֆի վէ միլլին ասայիշ ու ինդիպաթը վէսայիլինի թահթը միւլահազայա ալարագ լազըմ կէլէն թէտապիրի իթթիխազ իթմիշ, վէ ալէլխուսուս աշար վէ աղնամ վէրկիսինին թահսիլի վէ մէքեաթիպը իպթիտայիէրը քիչատը վէ եօլլարը ինչաաթը մատտէլէրինէ սարֆը զիհն էյլէմիշ տիր։

Սամիհ բաշա հաղրէթլերինին իթթիխազ իթմիշ օլտուղը թէտապիրը մէզքիւրէյի չէհրիմիզ Տէրզիէ նամ բէսմի կաղէթաը՝ էթրաֆը իլէ նէշր իթմիշ օլմազլա, թէտապիրը մէզքիւրէնին պուրատա թէքբարընտան սարֆը նազար իտէրիզ։

Բաշի միշարէլէյհ՝ շէհրիմիզէ ավտէթինտէն սօնրա, Ատլիյէ նէզարէթի թարաֆընտան վուգու պուլան թալէպ մուճիպինէ, մէհաքիմը իպթիտայիյ վէ իսթինաֆիյէ ավալարընը ինթիխապընա ժիէպաչէրէթլէ, պիլճիմէմէ մէրտինէ միւթթէլիֆէ բուէսասընա վէ մէհաքիմ բէիսլէրինէ վէ միւտտաիի ումումիյէրէ էմր իրսալ իթմիշ օլմազլա, մումանիլէյհիմ տախի գանուն վէ նիզամը տախրէսինտէ պիր ինթիխապ մէճլիսի թէշքիլ իթմիշլէր տիր։

Մէճլիսը մէզքիւր յունվարընն 18ինտէ բաշի միշարէլէյհին բիյասէթի թահթընտա պիր նամզէտ ճէտվէլի թէրթիպ, վէ օլ պատատ իգթիպա իտէն մազպաթայը տախի թանզիմ իտէրէք վալի բաշա հաղրէթլերինէ թագտիմ իթտի։ Մարիւլպէյան նամգէտ ճէտվէլինին բասթա իլէ գարիյէբէ իրսալ օլընտըղը թագտիրտէ, պու խուսուսըն հէր սէնէ օլտըղը կիպի, էմրը ինթիխապտա միշքիւլաթը ազիմէյի տարի օրաճաղընտան մատտա, էմրը ինթիխապըն գանուն վէ նիզամը տախրէսինտէ տէ իճրա օլունմայաճաղընը վէ պիր թագըմ չիքեայաթա վէսիլէ օլաճաղընը վալի բաշա հաղրէթլերի նազարը իթինայա ալարագ, իչի պուրալարա պրագմամագ իւզրէ, եէմը մէզքիւրտէ ինթիխապ մէճլիսինտէ նամզէտ ճէտվէլինին թանզիմ օլունտուղու էնատտա, քէնտիսի տախի Մէրտին վէ Մայտին միւթէսարրըֆլարընա, մէզքիւր մահալլէր ատլիյէ վէ պէյէտիյէ մէճլիսլէրինի ճէմ իթմէք իչին պա թէյէկրաֆ էմր կէօնտէրմիշ տիր։ Ինթիխապ մէճլիսի՝ նամզէտ ճէտվէլինի թանզիմ իտէր իթմէզ, ճէտվէլը մէզքիւր պաթէյէկրաֆ մահալը մէզքիւրէյէ իրսալ վէ օլ վէճճէյլ ինթիխապ իճրա օլունուպ, նէթիճէսի տախի բաշի միշարէլէյհէ թէյէկրաֆլա պիլտիրիլմիշ տիր։

Էրթէսի կիւնիւ էքսէրիյէթը բէյ գազանան ազա էֆէնտիլէրին ճէտվէլի նէշր օլունտու։

Սէնէի հաղրէտէ իճրա օլունան ինթիխապաթ քեամիլէն մուվաֆֆըղը նիզամ օլարագ վէ պիրա չիքեայաթ վուգու պուլմասընտան տօլայը վալի բաշա հաղրէթլերինտէն հէր քէս մէմնուն գալմը, վէ միւշարիլէյհին իթթիխազ էյլէտիյի թէտապիրը ագիլանէ մէտհ ու սիթայիշը ումմիյի ճալիպ օլմուշ տրը։

* *

Միւէլլիֆ էֆէնտի, Տիյարպէքիր՝ կէչէն հաֆթա պէօյուք պիր զայպտա պուլունարագ, տիչարը եաս ու մաթէմ օլտու։ Ս. Կիրակոս Մայր Եկեղեցիսինին Ազգերեցի Տէր Յահակ քահանայ՝ ուզուն պիր քէյֆիսիզլիքտէն վէ տէրեճէի նիհայէտէ պիր սէֆալէթէ միւպթէլա պուլունտուգտան սօնրա, 72 եաշընտա օլտուղու հալտէ մահը հալին 21ինճի կիւնիւ իրթիհալը տարը պագա էյլէտի, վէ էրթէսի բաղար կիւնիւ պիր խայլը ճէմաաթ հաղրը օլտուղու հալտէ ճէնազէ ալայը իճրա օլունտու։

Բահանի մումանիլէյհ՝ անա լիսանընա բէք զիյատէ աչնա օլտուղու կիպի, Սրբազան Պատմութիւնա վէ Հայաստանեայց Եկեղեցիսինին այինէրինէ զիյատէսիյէ վագըֆ, վէ անէրին էյրը մուհաֆազասընտա բէք զայրէթ քէշ իսի։

Միւթէվէֆիա մումանիլէյհ՝ 40 սէնէյէ գարիպ պիր միւտտէթ վազիֆէի բուհանիյէյի իյֆա իտիւպ, քեաֆիֆէի էհալինին մագհարը հիւսնիւ թէվէճճիհիւ օլմուշ իսէ տէ, սոն 15 սէնէյէր զարֆընտա պուրատա զուհուրա կէլէն վէգայիտէն, վէպաղ պէտխահանընն բուհանիյէր հայիյէթինի քէսր իթմէյէրինտէն նաչի, մումանիլէյհ տախի տիկէր բէհայինին նարինէ եանմըշտը, իչթէ պու վէ պու կիպի նօգթալարան տօլայը մումանիլէյհին վէֆաթնտա հրսս օլունան թէէսսիֆ բէք շէտիտ տիր։

Տիյարպէքիր մէմուրիյնը բուհանիյէսի միյանընտա մումանիլէյհ գատար մէզհէպ իյլէրինէ վագըֆ քիմսէ պուլունմատըղը կիպի, էհալի պէյնինտէ տախի միլլէթ իչինէ անընն գատար պէհրէտար քիմսէ մէվճուտ օլմատըղընտան, պունտան պէօյլէ պիր մէսէլէի բուհանիյէ վէ եամիլիյէ զուհուրինտէ մէպէլէի մէզքիւրէնին հալը ու ֆալը իչին տիկէր մահալլէրէ միւրաճաաթա մէճպուրիյէթ հասըլ օլաճագ տրը։

Իչթէ միւէլլիֆ էֆէնտի, պինլերճէ էրմէնի էհալիսի պուլունան պիր վիճաղընն ահվալը բուհանիյէսի պու մէրքէզտէ օլուպ, էրմէնի միլլէթի վէ խուսուսա Տիյարպէքիր էրմէնիլերի հիչ պիր զէմանտա պու հալտէ պուլունմամըշ

---

# ԼՈՆԷԹԼԻ ԳԸՉ

(Մ-ԷԼԼԷ) ԷՄԻԼ ԲԻՇՊՈՒՐԷ

## ԺԳ.

ԿԷՃԷ ՄԼԻՆԶԱՐԷԼԷՐԻ

(1958 ԷՆԴԷՐՈՒՆ ԷՎԷՄ)

Պունը տիյէրէք Ֆրանսուա պիր քիպրիթ չագտը վէ պիր ֆէներ եագտը։

Պապա օղուլ պիր սիրլէրինին էիւլիսնէ պագըլար. իքիսի տէ մսմոր քէսիլմիշլէր իսի. ըքին կէօզլէրինին բարբլթըընտան անլաշըլտըղընա կէօրէ, պունլար քէնտիլէրինճէ գաթի գարարլար վէրմիշլէր իսի։

—Եիրիյէլիմ, տէտի պապասը։

Իքիսի տէ տիվանխանէյէ տիչարը չըգըպ պէօյուք սալօնին գարուսընտա տուրտուլար, վէ գուլաղ գապարթարագ օրթալըղը տիկնէտիլէր։

Օրթալըգ սուս բուս օլտըղընտան պապա օղուլ միսթէրիհ օլտըլար։

—Պուրատա պիր ատամ քէնտի էվի կիպի տիր, տէտի կիւզել Ֆրանսուա բըսրլտայարագ վէ քէնտիյի սաքին պիր հալտէ թութարագ։

Պապա օղուլ եավաշ եավաշ պատարագ սալօնին իչինտէն կէչտիլէր, վէ էօնտէն բէտրի օլտըղը հալտէ, արգա արգայա վէ զայէթ սաղընարագ վէ պատրգալարը թախթանընն սէսի չըգարգճա պիրէր բարչա տուրարագ ուսուլճաճրգ ներտիվէնտէն եօգարը չըգարլար։

Նէրտիվէն պաշընա վասլ օլունճա չիթթիլք տահիպինին օտա գարուսը էօնիւնտէ տուրուպ, Ֆրանսուանընն պապասը՝ զուլաղընը գաբույա տայայարագ տինդիքտէն սօնդրա տէտի.

—Հիչ պիր սէս իչիթմէյօրմ։

—Տիմէք խըրլամայօր։

Պիր տէ օ արա Ֆրանսուանընն պապասը՝ տահա զիյատէ ըէնկի աթարագ, օլտըղը եէրտէ բութ կիպի գալըպ իպրազը թէրէտտիւտ իթմէյէ պաշլայընճա, Ֆրանսուա՝ մէրգում խիթապէն սիվալ իթտի.

—Գօրգույօ՞րմըսընը։

—Խա՛յր, լաքին նէֆէսիմ քէսիլիյօր։ Իչիմ ալթիսթ օլտու, ամմա չիմտի կէչէր։

—Էվվեթ, սանարզը աչտըղընտա կէչէր։

Պապասընընն կէօզլէրի չիմչէք կիպի բարլատը։

Ֆրանսուա ուսուլճաճրգ օտանընն դարուսընը աչտը. պաշընը արալըգտան իչէրի սօգտը վէ նիմ այտընլըգ օլան օտանընն իչէրիսինէ պիր կէօզ կէզտիրտի։

Ժագ Մէլիէ ասլա գըմընտանմագսըզընն ույգու չէքմէքտէ իսի։

—Ակիյօնընը եութմուշ օլմալը, տէտի Ֆրանսուա, իչերի կիրէսպիրիսին, պապա՛։

Պու իսթարընն իւզերինէ Ֆրանսուանընն պապասը օտատան իչէրի կիրտի։

Արգասընտան Ֆրանսուա տախի կիրիպ, խըրսըզ ֆէնէրինի սանտըղընն եանընտա տէօչէմէնին իւզերինէ էօյլէ պիր սուրէթտէ գօյտը քի, ֆէնէրին ըլըզը՝ գաբեօլանընն բէրտէլերինէ վուրարագ, չիֆթիլք սահիպինէ գատար վարամաղ իսի։

Ֆրանսուանընն պապասը՝ Ժագ Մէլիէնին բուգալարընը գօյմուշ օլտըղը պիր գօլթուղընն արգասընտա չէօմէլիպ, գասանընն անսաթարլարընը արամագտա իսի։

Օտանընն բէնչէրէլէրինէ եէչիլ գատիֆէտէն մատմուլ պէօյուք բէրտէլէր փսըլը օլուպ, Ֆրանսուա՝ օտայը տահա զիյատէ գարանընը գ իթմէք իչին անլէրի պիրպիրինէ պիթիչտիրտի։ Պունը եաբարգտան սօնդրա մէրգում՝ օտա գաբուսընը արալըգ պրագարագ օտատան տիչարը չըգտը։

Ֆրանսուանընն պապասը Ժօզէֆ Բարիզէ՝ օ արա չիթթիլք տահիպինին անսաթար տէսթէսինի պուլմուշ օլմաղա, տէօրթ այագ եիւրիյէրէք վէ եախօտ տահա տօղրըսը սիւրիքլէնէրէք, կէօզլէրի բարբլ բարբլ բարլամագտա օլտըղը վէ արզուլէտիկի խաղինէյի էլէ կէչիրմիշ իթիգատընտա պուլընարը հալտէ, սուս բուս գասայա տօղրու կիթտի։ Մէրգում՝ պիր նազարը բիւր իպթիհաճլա գասայա պագմագտա, վէ կէօգիւ էօնիւնտէ ալթունլարընն բարբլ բարբլ բարլատըղընը կէօրմէք վէ պանգնօթլարընն տա քէնտի բարմագլարը արասընտա խըշբր խըշբր սէս չըգարարգլարընը իչիթմէք զանընտա պուլունմագտա իսի։

Պու էօնատէ ժագ Մէլիէ՝ եաթաղընն իւզերինտէ պիր ազ չալգանըպ, իքի տէֆա «Բուվնա, Բուվնա» տիյէ մըրըլտանը։

Մէրգում սաղըլմագտա վէ բույա կէօրմէքտէ իսի։

Բարիզէլ նէֆէսինին թութարագ տուրտը վէ թիթրէյէրէք տէօչէմէնին իւզերինտէ եիւգիւն գօյու եաթտը։ Գօրգմուշ իսի։ Էն պէօյուք հայլագլար պիլէ նէ գատար տա քիւսթախ օլսալար, եինէ էակրը զաֆ կէօսթէրմէքտէն ազատէ տեյիվլէր տիր։

Լաքին չօգ սիրմէյիպ մէրգում ժօզէֆ Բարիզէ՝ Ժագ Մէլիէնին ույանամըշ օլտըղընա գանի օլարագ, եինէ բահաթլանտը, քէրթէնքէլէ կիպի սիւրիւնէրէք գասանընն եանընա կիթտի, տիզ իւսթիւ չէօքտիւ, պիր նազարը վահչէթէ գարեօլայա պագտը վէ տէսթէէքի պէշ պիթը անախթարընն իչինտէ քէնտի ագլընճա գասայը աչաճագ օլան անախթարը արատը։ Պիր տանէյի այրըպ, լաքին քիլիտ տէլիյինէ սօգամատը. պաշգա պիր տանէ թէմրիպպէ իթտի, օ տա օլմատը. Նիհայէթ իւչինճի անախթար քիլիտ տէլիյինէ կիրտի։

Մէրգումըն էլի թիթրէմէքտէ, եիրէյի ամմագտա վէ գանը չէտիտէն գուլագ թօգլարընա չարբմագտա իսի։

Ժօզէֆ Բարիզէ՝ եինէ եաթաղա տօղրու պագըպ, Մէլիէնին տէրին ույգուտա օլտըղընա էյիճէ գանի օլտըգտա, անախթարը իքի տէֆա չէվիրտի։ Պունը եաբընճա քիլիտ էրէյիճէ հըպը պիր սէս չըգարտը. իչինտէ պիր եայ օյնամըշ օլմաղա, գասանընն գաբուսը քէնտի քէնտիյէ աչըլտը։

Խըրսըզընն կէօզլէրի ֆալ թաշը կիպի աչըլտպ եուս եուվարագ օլտու. մէրգում՝ գասատաքի էսհամ վէ սարէյի սէյր իսէրէք քէյֆ իթմէք իչիւն ամ կէօպլիվլէլէ էօնէ տօղրու էյիլտի։

Գասատա սէօքմէ պիր կէօգիւն իւզերինտէ պիր ազ չալգանըն

տը տէսէմ, միւպալաղա իթմիշ օլմամ։ 10-15000 խանէ ճէմաաթը պուլունան պիր վիճակը քահանասը՝ տէյիլ եալընըզ մէղհէպ վէ քիլիսէճէ, իլա տիկէր պիր գաշ էճնէպի լիսանլարընճա քէսպը մէլեքէ իթմիշ օլմազ իսէ, ամճապա մուճիպը ար ու հիճապ տէյլի մի տիր։ Պու խուսուս շայանը էսէճ վէ իսթիղրապ տըր զիրա իլէրի կիտէճէք եէրինէ կէրի կիտէօրուզ։

Վարսըն հէր կիւն մէճլիսլէր ինիգատ իթսին, հըսսիյաթը տինիյէ վէ միլլիյէնին բէվամ պուլմասը վէ ադաիտը տինիյէնին էմրը մուհաֆազասը իչիւն գօմիսիօնը մախսուսլար թէշքիլ իտիլսին, կիւնէր, այլար, սէնէյէր կէչսին, էլիմիզատ օլան սարֆ օլունուպ եէնիտէն եէրինէ կէչմէսին, ամճապա Տիյարպէքիր վիճակը կիրտապը զարպա՞մը կիտէյօր նէ՞ օլուրօր, պուրայարընա իտարէի մերքէկիյէ վէ պիրիւմէ մէմուրին թարաֆընտան նազարը պիգայտի իլէ պագըլըրն լաքին քէնտի պուհալէրի սէհայիֆը թէվարիխտէ էլի եէր թուսթմայաճաղը տա պիվինսին։

Անֆաղը մէօրուտէ նէթիճէսի օլարագ պէլքի տէ ուզագ օլմայան պիր կիւն կէլէճէք տիր քի, միլլէթտէ տինբերվէր մէմուրին էքսիմէսիյլէ միլլէթ բուհանիճէ էճնէպի բէնչէրինէ տիւշճէք տիր։

* *

Իքի սէնէտէն պէրու ինչասընա պէտ ու միւպաշէրէթ օլունան վէ 2000 լիրատան զիյատէ մէսարիֆի մուճիպ օլան մէքթէպը բիւշտիյեի ասքէրիյէ պինասընն ինչաթը պու քէրրէ խիթամ պուլմուշ օլմազլա, վալիմիզ Սամիհ բաշա հազրէթլէրի՝ մէքթէպը մէղքիւրը պէրմիւթաա ըէսմէն քիւշատ իտէճէք տիր քի, մերասիմը մէղքիւրէնին թաֆսիլաթը իլէ մէքթէպը մէղքիւրընն չէքլ ու հալի հագգընտաքի մալիմաթը կէլէճէք բօսթա իլէ պիլտիրմէյի վատ իտէրիմ։

* *

Կազէթաի միւթէպէրիմիզին 1914 նումէրօլու նիւսխէսինտէ, պունտան ագտէմ միւհթէրէգ օլան Ս. Կիրա՝ոս քիլիսէսինին ինչաաթը իչիւն 6—7000 լիրա սարֆ օլունտուզու վէ մէպլաղը մէղպուրըն 40—50 քիչի թարաֆընտան իթա ու թէվիյէ գըլընըրը պէեան օլունմուշ իսէ տէ, մալիմաթը մէղքիւրէ հէր նէրէտէն տէ վէրիլմիշ օլսա, մուգարինը սըհհէթ տէյիլտիր։ Ինչաաթը մէղքիւրէյէ 6-7000 լիրա տէյիլ, անճագ 3000 լիրայա գարիպ պիր մէպլաղ սարֆ օլընմըշ վէ մէպլաղը մէղպուր տախի 40—50 քիչի թարաֆընտան տէյիլ, իլա խանաթը ումումիյէ վասէթասը իլէ թէվիյէ գըլընմըշ, վէ իանէի մէղքիւրէյէ միլլը Խրիսթիանիյէ սահիբ տախի իշ-թիրագ էյլէմիշ տիր։ Խմալ պուրաճա թասհիհը էֆքեար զըմնընտա քէյֆիյէթին կաղէթի միւթէպէրինիզ վասէթասը իլէ իլանը՝ մալիմը ալէմեան օլան միլլէթբէրվերինիզտէն մէմուլ վէ մունթազըր տըր։

---

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինտէն կէլէն իլան։

Տույունը Ումումիյէի Օսմանիյէնին գայտը վէ տամկալը էսհամը իւզէրինէ, 1884 մարտ 1|13 տէն իթիպարէն 100տէ եարմ ֆաիզ վերիլէճէկի Տույունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինտէն իլան օլունուր։

* *

Պանգը Օսմանիտէն կէլէն իլան

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինին գարարընա թէվֆիգէն, գայտը էսհամէն գըյմէթը իթիպարիսի իւզէրինէ եիւզտէ եարմ վէ տամկալը էսհամէն թէնզիլ օլունմըշ գըյմէթի իւզէրինէ եինէ եիւզտէ եարմ ֆաիզ թէէտիյէ օլունճաղը Տույունը Ումումիյէի Օսմանիյէնին գայտը վէ տամկալը էսհամ համիլէրինէ իլան օլունը։

Պինաէնալէյհ էսհամ համիլէրի՝ գայտը էսհամիլարընն 4 նումէրօլը գուրօնլարընը վէ 1860 իսթիգրազընն 46 նումէրօլը վէ 1862 իսթիգրազընն 44 նումէրօլը վէ 1863-4 իսթիգրազընն 42 նումէրօլը վէ 1865 իսթիգրազընն 36 նումէրօլու վէ 1869 իսթիգրազընն 28 նումէրօլու վէ 1873 իսթիգրազընն 20 նումէրօլու վէ Տույունը Ումումիյէնին 38 նումէրօլը գուրօնլարընը, դէրթօլարը իլէ պէրապէր կէլէճէք մարա 1|13տէն իթիպարէն հէր հաֆթա բազար էրթէսի, չարշէնպիհ վէ բէնշէնպիհ կիւնլէրի սապահ սաաթ 11տէն էօյլէնտէն սօնրա սաաթ 3է գատար Սթամպօլտա Թարագ ճըլարը սօգաղընտա Պանգը Օսմանիյէ թագտիմ իթմէյի տիրլէր։

1858 վէ 1872 իսթիգրազաթընընն տամկալը էսհամ համիլէրի՝ ասըլ էսհամիլարընը արդ ու թագտիմ իթմէյի տիրլէր։

Մարիւզիքր գուրօնլարա վէ եախօտ թէսլիմ օլընան էսհամա մուգապիլ, համիլէրէ պիր իմուխապէր (մանտա) իթա օլընաճագ, վէ պու իրմուխապէր մուճիպինճէ 10 կիւն սօնրա ֆաիզ վերիլէճէք տիր։

1858 վէ 1872 իսթիգրազաթընընն թէսլիմ օլընան էսհամիլարը 10 կիւն հըզզ օլունրպ, ֆաիզ թէէտիյէսինի միւպէյրին օլմագ իւզրէ տամկա վուրուլաճագ տըր։

Սթանպոլ 17/29 փեւռ։ 1884

* *

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինտէն կէլէն իլան։

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսի գարարը իլէ էօնիմիզատէքի ապրիլ 1տէ վուգու պուլաճագ քէշիտէտէն իթիպարէն 1884—85 սէնէսի զարֆընտա չէքիլէճէք վէ իքրամիյէ վէ եախօտ ըէսիւմալ վերիլէճէք տէմիր եօլ բիյանգօլարընն մէպլաղը իթիպարիսինտէն 100տէ 58 թէէտիյէ օլունաճաղը Բումէլի շըմէնտըֆէր թահվիլաթը համիլէրինէ իլան օլունուր։

1875 հոկտեմբերտէն 1881 դեկտեմբեր 31է գատար չէքիլէն բիյանգօլարտա չրգան տէմիր եօլ թահվիլաթը իչիւն համիլէրէ, պէհէր սենէլիկի 100 տէ 3 օլարագ 2 սէնէլիք, եանի 1881 դեկտ։ 8|20 թարիխիյէ միւվէրրախէն սուտուր իտէն իրատէի Շահանէ ահքեամընճա թային օլունան սերմայէի իթիպարիտէն եիւզտէ 20 իւզէրինէ, 100 տէ 6 թէէտիյէ օլունաճագ տըր։

100 տէ 58 ին թէէտիյէսի՝ ըՍթամպօլտա վէ մէմալիքը էճնէպիյէտէ, բիյանգօնըն քէշիտէսինտէն 1 այ սօնրա վուգու պուլաճագ տըր։

100 տէ 6 նըն թէէտիյէսի՝ էօնիմիզատէքի մարտ 1|13 տէն իթիպարէն եարընրդ Սթամպօլտա իճրա օլունաճագ տըր։

Սթամպօլ 17/29 փեւռ։ 1884

* *

Պանգը Օսմանիտէն կէլէն իլան.

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինին պու կիւնքի թարիխի գարարընա թէվֆիգէն, էօնիմիզատէքի ապրիլ 1 տէ վուգու պուլաճագ քէշիտէտէն իթիպարէն 1884—85 սէնէսի զարֆընտա չէքիլէճէք վէ իքրամիյէ վէ եախօտ ըէսիւմալ վերիլէճէք տէմիր եօլ բիյանգօլարընն մէպլաղը իթիպարիսինտէն 100տէ 58 թէէտիյէ օլունաճաղը Բումէլի շըմէնտըֆէր թահվիլաթը համիլէրինէ իլան օլունուր։

1875 հոկտեմբերտէն 1881 դեկտեմբեր 31է գատար չէքիլէն բիյանգօլարտա չրգան տէմիր եօլ թահվիլաթը իչիւն համիլէրէ, պէհէր սենէլիկի 100 տէ 3 օլարագ 2 սենէլիք, եանի 1881 դեկտ։ 8|20 թարիխիյէ միւվէրրախէն սուտուր իտէն իրատէի Շահանէ ահքեամընճա թային օլունան սերմայէի իթիպարիտէն եիւզտէ 20 իւզէրինէ, 100տէ 6 թէէտիյէ օլունաճագ տըր։

Պինաէն ալէյհ, համիլէր՝ էօնիմիզատէքի մարտ 1|13տէն իթիպարէն, քէնտի էսհամիլարընը հէր հաֆթա սալը վէ ճումա կիւնլէրի Սթամպօլտա թարագ ճըլարը սօգաղընտա Պանգը Օսմանիյէ արդ ու թագտիմ իտիւպ, պունա մուգապիլ պիր իլմուխապէր ալաշ իտէճէքլէր վէ օն կիւն սօնրա մէպլաղը ալաճագլար տըր։

100տէ 6յա հագգը օլան էսհամլար՝ իչպու թէէտիյէի միւպէյրին տամկա վուրուլտրգտան սօնրա, համիլինէ իտէ օլունաճագլար տըր։

Սթամպօլ 17|29 փեւռ։ 1884

---

# ՐԷՍՄԻ

Տէվլէթը Ալիյէ բօսթախանէլէրինտէ իսթիմալ օլունմագտա պուլունան տախիլի բօսթա բուլարընն 300 սէնէսի մարթընն պիրինճի կիւնինտէն իթիպարէն պիլ իպթալ, եէրինէ հէր իքի սէնէտէ պիր ըէնքլէրի թէպտիլ օլունմագ իւզրէ իթթիհատ բուլարը իսթիմալի միւգթէզալ իրատէի Սէնիյէի ճէնապը Բատիշահիտէն օլմաղլա, իչպու մարթ իպթիտասընտան իթիպարէն էվվէլտէն տախիլ մախսուս միւթէտավիլ բուլար թէտավիլ էյլէմէյէրէքիթթիհատ բօսթալարընա մախսուս բուլար թէտավիլ էյլէյէճէյի իլան օլունուր։

---

# ԹԷՎՖԻՀԱԹ

Ճանիք սանճաղը միւթէսարրըֆը Բէչատ պէյ էֆէնտիյէ բիւթպէի միրիմիրանի,

Տարբէի խարիճիյէ տավա վէքիլի Քիւչիւք Կէօչէր էֆէնտի մուավինլիյի՝ բիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի իլէ խմայիլ պէյէ թէվֆիճ պույրուլմուշտըր։

(Մումիսիէյհ Իսմաիլ պէյ՝ կէչէնտէ վէֆաթ իտէն Լտիրնէ վալիսի Գատրի բաշանընն մախտուսը օլմաղլա, պա իրատէի մախսուսէի Շահանէ մէմուրիյէթը մէղքիւրէյէ նասպ ու թային պույրուլմուշ տըր։)

* *

Շգօտրա ֆըրգաի ասքէրիյէսի սէր թապիպի Յովհաննէս պէյէ իւչիճնճիւ բիւթպէ նիշանը Օսմանի իհսան պույրուլմուշ տըր։

---

# ՄԻԻՔԷՖԷՐՐԻԳԱ

Պուլկարիսթան խարիճիյէ նազրը սապրգ Մ. Վուլգօվիչին կէչէնտէ Տէրսաատէթէ կէլէճէք, պիր գաշ կիւն իգամէթ իթթիլինի պունտան ապտէմ եազմըշ իտիք։

Մումիսիէյհին իչպու սէյահաթընա տաիր Տէրսաատէթտէն Կ-ԷՐ ՏէԲՀ-ԵԷԷ աթիտէքի մալիմաթ վերիլմիշ տիր։

«Պուլկարիսթան Բրէնսի Ալէքսանտր թարաֆընտան իդամ օլունան Մ. Վուլգօվիչ՝ Տէրսաատէթէ մուվասլէթ իտէր իթմէզ, տուէլը մուազզամ սիւֆէրասընտան պէշի իլէ միւլագաթ իտէրէք, Պուլկարիսթան ահվալը հազրէթի միւէյլիմէսի հագգընտա սիւֆէրաի միշարէլէյհիւմէ մալիմաթ իթա էյլէմիշտիր։

«Մումիսիէյհ Մ. Վուլգօվիչ՝ Բուսիանընն Պուլկարիսթան հագգընտա օլան բօլիթիգասընն՝ ասայիշը ումումիյի իվալ իտէր պիր տէրճէճէտտէ օլսըրընը, վէ Էմարէթին թէրագգըսընը տիւշարը միշքիլաթ էյլէմէքտէ պուլունտըրընը ալէնէն պէյան էյլէտիյի սըրատա, Բուսիալը սապրգ Մ. Քօլպար իլէ Սօպօլէֆին մէմուրիյէթլէրի Պուլկարիսթանճա բէք մուդիրը օլսրընը սէօյլէմիշ, վէ պունլարընն մէմուրիյէթլէրի հագգընտա բէք չօգ մալիմաթ իթա էյլէմիշ տիր։

«Էվրօպատա հէր եէր իչիւն թէրագգը իտիլմէսի արզու օլընտրընը հալտէ, Պուլկարիսթանընն հէնուզ լազըմ կէլէն թէրագգըյը իսրարա միւգթէտիր օլմատրընը, վէ Բուսիլիի Շարգինին ահվալ վէ խուսուսաթը հազրէթսի Բրէնս Ալէքսանտրընն իչինէ տահա մուվաֆըգ օլտրընը տախի մումսիսիէյհ Մ. Վուլգօվիչ սէօյլէմիշ տիր։

«Մ. Վուլգօվիչ՝ պատէհու Բուսիա սէֆարէթխանէսինէ տախի կիտէրէք, Պուլկարիսթան ահվալինտէն պահս իթմիշ, վէ Բուսիա տէվլէթինին Սօֆիատա բօլիթիգա մէմուրը պունլան Մ. Եօնին բօլիթիգասընընը վէխամէթինի սէօյլէեէրէք, Պուլկարիսթան բրէնսի Նամընա պունուն ազինի թալէպ էյլէմիշ, վէ Պուլկարիսթանճա պաղը իսլահաթընն հուսուլէ կէլմէսի չչին Բէթէրսպուրկա պէյանը քէյֆիյէթ իյլէմէսինի ըէճա իթմիշ տիր։ Բուսիա սէֆիրի՝ Մ. Վուլգօվիչին պու ըէճասընը գապուլ իթմիշ իսէ տէ, Մ. Եօնին հագգընտա օլան իսթիրհամընը պիթթապ ըէտտա էյլէմիշ տիր։

«Պունու միւթէագբպ Մ. Վուլգօվիչ՝ վիւքէլան ֆիքամ հազրաթընտան պիր չօղու իլէ միւլագաթ էյլէտիյի կիպի, սէրայը Հիւմայուն էրքեանը իլէ տախի կէօրիւշէրէք, բրէնս Ալէքսանտրընն Տէրսաատէթէ սոն սէեահաթընտան սօնրա զաթը հազրէթը Բատիշահի հագգընտա քէսպը գուվվէթ էյլէյէն ուզուտիյէթ ու սատագաթընը պէյան իթմիշ, վէ Պուլկարիսթան իլէ Բումէլիի Շարգի արասընտա միհնասպաթը տօսթանէնին մուհաֆազի տէվամընա հիմմէթ պույրուլմասընը իսթիրհամ էյլէմիշ տիր։

—

Եունան մէճլիսը մէպուսանընտա ազատէն պիրի՝ Պապը Ալինին թէպաահ Եունանիյէտէն ալմագ իսթէտիկի բաթէնթա վերկիսի հագգընտա պիր սիւվալ իյրատա իթմիշ օլմաղլա, խարիճիյէ նազրը Մ. Թրիգուբի՝ պէրվէճճը աթի ճէվապ վերմիշ տիր։

«Ումուրը բօլիթիգէյէ հագգընտա ճէրէյան իտէն միւգաքէրաթ էնանասընտա պու մատտէ իւզէրինէ չօգ պահս օլունմուշ տըր։ Օ զէման պէն մէսէլէնին ճիհէթը թարիխիյէսինի պէյան իտուպ, պու պապատէ Եունան իլէ Թիւրքիա արասընտա իճրա օլընան միւգաքէրաթը մէճլիսը մէպուսանա արզ ու իշար էյլէմիշ օլտրըզմատան, օ վագթքի սէօյլէտիկիմի շիմտի թէքրարտէ պիր ֆիտէ կէօրմէմ։ Մալիմ տիր քի, Թիւրքիա՝ մէմալիքը Օսմանիյէտէ շիմտի եալընըզ թէպաահ Եունանիյէնին վերմէքտէ օլտրընը բաթէնթա վերկիսինի տիկէր թէպաահ էճնէպիյէ տա թարհ իթմէք իչիւն տիւվէլը մուազզամ իլէ միւգաքէրէ իթմէքտէ տիր։ Գայնարճա ահտնամէսի ահքեամընճա Պապը Ալի՝ էնանաֆ Եունանլըլարը բաթէնթա վերկիսի վերմէյէ մէճպուր պուլընտրգլարընը զանն իտէրէք, պու թալէպինտէ իսրար իթմէքտէ, վէ հաթթա տիւէլը սահրէ թէպասընտան տախի բաթէնթա վերկիսի ալմագ իսթէմէքտէ տիր։ Պու մատտէ հագգընտա պունտան զիյատէ պիր մալիմաթ վերէմէմ։»

—

Սէլանիքտէ նէշր օլունան Ֆոքս Մոէթոնրն պէյանընա կէօրէ, ախիրէն մաղհարը աֆվը Շահանէ սլարագ մէմլէքէթլէրինէ կիթմէք իւզրէ Սէլանիյէ կէօնտերիմիշ օլան Ալնավուտլար միյանընտա 23 նէֆէր Եունանը պուլունուպ, պունլարըն մէսարիֆի չէհրը մէղքիւր Եունան ժէնէրալ գօնսօլոսը թարաֆընտան թէսվիյէ օլունարագ մէմլէքէթլէրինէ կէօնտերիմիշլէր։ Վէ Ալնավուտլարդ վէ Եանեա էհալիսինտէն օլան Ալնավուտլար տախի եօլ մէսարիֆլէրի Սէլանիք հիւքիմէթի սանտրընտան թէսվիյէ օլունարագ մերլէքէթլէրինէ սէվգ օլունմուշլար տըր։

—

Ճ. Հովոդոն պէյանընա կէօրէ, Պաթումտա թէպաահ Օսմանիյէտէն պիր թագըմ քէսանն սէֆիլ վէ սերկէրտան կէղմէքտէ օլտրգլարընա տաիր փոնդ կաղէթասընն չէհրը մէղքիւր մուխպիրի թարաֆընտան եազըլան ֆրգրա հագգընտա խարիճիյէ նէզարէթի վասէթասը յա Տախիլիյէ նէզարէթի թարաֆընտան Պաթում Շեհպէնտերլիկինէ մալիմաթ խաթէնիլաքտէ, բիվայէթը մէղքիւրէնին պիսալ ու էսաս օլտրընը մերգում չէհպէնտերլիքտէն կէլէն պիր թահրիրաթտա պէյան գըլընմըշ տըր։

—

Զապթիյէ նազրը Բեամիլ պէյ էֆէնտի հազրէթլէրի՝ սապահ-լարը սաաթ 3տէ մագամը ալիլէրինի թէշրիֆ իտէրէք, էքսէրիա կէճէ սաաթ պիրէ գատար ումուրը ինզիպաթիյէ իլէ իշթիղալ իթմէքտէ, վէ նէզարէթ տաիրէսինտէ միւսթախտէմ սաիր մէմուրին վէ զապթա տախի միւշարէլէյհտէն իպրէթ ալարագ վազիֆէլէրինի հիւսնի իյֆա իյլէմէքտէ իմիշլէր։

—

Վօլօստա թապ ու նէշր օլունմագտա օլան թէսուլ կազէթասընն պէյանընա կէօրէ, թէսալիատա միւթէմէքքին պուլունան Միւսլիմանլարըն քեաֆիֆէսի՝ տէվլէթը Օսմանիյէ թէպաիյէթինէ կիրմէք արզուսընտա պուլունտրգլարընտան, իյճապ իտէն էվրագ վէ սաիրէ տէվլէթը Օսմանիյէ չէհպէնտերլերի թարաֆընտան Եունան մէմուրլարընա իթա իտիլմիշ տիր։

—

Մըսրրտա զուհուր վէ մահվ օլան գօլէրա հասէպիյէ մէմալիքը Շահանէտէն Բուսիա լիմանլարընա կիտէն սէֆինին գարանթինայա վազը հագգընտա մուգատտէմա Բուսիա տէվլէթի թարաֆընտան վերիլէն գարար պու քէրրէ իլգա գըլընմըշ տըր։

—

Ինկիլթէրրա տէվլէթինին Տէրսաատէթ ժէնէրալ գօնսօլոսը՝ Սելանիքտէ գաթլ ճինայէթի իլէ մութթէհիմ օլան պիր Մալթըզըն մուհաքէմէսինտէ հազրը պուլունմագ իւզրէ, պու կիւն չէհրը մէղքիւրէ ազիմէթ իտէյօր։

—

Շիտտէթլի պիր խասթալըզա տիւշար օլտրզը կէչէնտէ եազըլմըշ օլան եավէրը էքրէմը հազրէթը Բատիշահի Հիւսէյին Հիւսնիւ բաշա հազրէթլէրի՝ հէնուզ քեամիլէն քէսպը սըհհէթ էյլէմէմիշ օլտրզը հալտէ, կէչէն ճումաա կիւնիւ սէլամըզգ ալարընտա հազրը պուլունմագ իւզրէ եըլտրզ սէրայընա կիթմիշ օլմաղլա, զաթը հազրէթը Բատիշահի՝ ալայընն հարէքէթ իտէճէյի զէման միւշարէլէյհի կէօրէրէք, իատէի սրհհէթ իթմէսինտէն տօլայը պէյանը մէմուունիյէթ իթմէքլէ պէրապէր, պիւսպիւթիւն էյիլէշինճէյէ գատար քեաֆիֆէի խըտէմաթտան վէ պինէէն ալէյհ ճամիյէ գատար ալայա բէֆագաթ իթմէքտէն տախի քէնտիսինի մուաֆ պույուրմուշլար տըր։

—

Տիյարպէքիր վիլայէթինտէն պու քէրրէ Տախիլիյէ նէզարէթինէ չէքիլէն պիր թէլէկրաֆ նէզարէն, վիլայէթը մէղքիւրէ թահրիրը նուֆուսընա իպթիսար օլունալրտան չիմտիյէ գատար 108449 նուֆուս թահրիր օլունմուշ տըր։

—

Եունան կաղէթալարընն պէյանընա կէօրէ, Եունանիսթան տէվլէթինին սասքիրը մէվճուտէսի՝ էլեէվմ 27.900 նէֆէրտէն իպարէթ իմիշ։

—

Ֆրանսա հիւքիւմէթինին պիր զէմանտան պէրու իճրա իթմէքտէ օլտուղը թէտարիքեաթը պահրիյէ ումումրն նազարը տիգգաթընը ճէլպ իթմէքտէ տիր։ Պահրը Սէֆիտ ֆիլօսը գօմանտանը ամիրալ Ժօրէ Բարիզ ճէլպ օլունուպ, օրատա պահրիյէ նազրը իլէ պիր չօգ տէֆալար ուզուն ուզատիյէ միւլագաթ իթմիշ տիր։ Կօլ-ա կաղէթասընն բիվայէթինէ կէօրէ, Ֆրանսանն Պահրը Սէֆիտ տօնանմասընա 2 զըրհը տահա իլավէ օլունաճագ տըր։ պու իսէ ճաի էհէմմիյէթ տիր։

—

Բուսիա տէվլէթինին Գուտսը Շերիֆ գօնսօլոսը Մ. Մագսիմօֆ՝ տիւնքի կիւն Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

—

Տիւնքի կիւն Թրապիզօնտան Տէրսաատէթէ պիր մըգտար եէնի գուրա նէֆէրաթը միվրուտ իթմիշ տիր։

—

Պրուսատան Թ. Հ-ԷԷ-ՆԸ եաղըլըրընա կէօրէ, սէնէլէրճէ էվվէլ Պրուսա գազասը տախիլինտէ Զաղրըչան գարիյէսինէ սէվգ օլունան 40 խանէ մուհաճիրլերին իսքեան իթթիքլերի արազիյէ պաղը էշնասս սահիպ չըգարագ, պունլարը բահաթընը սելպ իթմէքտէ օլտուգլարընտան, մուհաճիրինը մէրգումէ՝ միւշքիլաթը մէղքիւրէնին պէրթարաֆ իտիրմէսի իսթիտասընը հավի Տախիլիյէ նէզարէթի իլէ ումումի մուհաճիրին գօմիսիօնը ըիյասէթինէ պիրէր արզուհալ իրսալ ու թագտիմ իթմիշլէր տիր։

—

Թ. Հ-ԷԷ-ՆԸ եազրան պիր վարագատա, պիր գաշ սէնէտէն պէրու գասսապլարն պահալը ֆիեաթ իլէ էթ սաթմալարընն սէպէպի պաղը մատրապազարըն տէսխսէլէրինտէն իլէրի կէլտիյի պէեան օլունարագ, պունա մէյտան վէրիլմէմէք իւզրէ գասսապ լօնճասը նիզամ ուսթալարընտան էկինլի Մէհմէտ էֆէնտինին ումումի գասսապ էսնաֆը իլէ անլերէ էթ վերէն ուսթալարա տարը 3—6 պէնտտէն իպարէթ պիր թալիմաթ թանգիմ իտէրէք, Շեհր էմանէթինէ թաստիգ իթթիրէճէյի, վէ պու թալիմաթ խիաֆընտա հարէքէթ իտէնլերին տիւշարը միճաղաթ օլճագլարը պէեան գըլընմըշ տըր։

—

Ճէզայիրը Պահրը Սէֆիտտէ Սթանքէօյ ատասընտա պիր սըզը խասթալըզը շիտտէթլէ հիւքմինի իճրա էյլէմէքտէ տիր։

—

Իզմիրտէ Բէթրօ Բունագօս նամընտա պիր Բում կէմիճի՝ 115 եաշընտա օլտրզը հալտէ, պու տէֆա վէֆաթ իթմիշ տիր։

—

Սելանիք վիլայէթինտէ Միլաս գասսապասը ճիվարընտա պու քէրրէ մէրմէրտէն եաբըլմըշ պիր քէօշք իլէ իքի ատէտ գարը հէյլէրի (արձան) կիպի սասրը աթիգա զուհուր էյլէմիշ տիր։

—

Վիլայաթ ասաքիրը զապթիյէսի իչիւն Պապը Սերասքերի վասէթասը իլէ իմալ իտիլմիշ օլան էլպիսէնին պիր մըգտարը կէչէնտէ Սամսուն վէ Թրապիզօնա իրսալ գըլընարագ, էլպիսէի մէղքիւրէ էֆքարը մէրգումէյէ թէվզի օլունմուշ տըր։

—

Իզմիր կազէթալարընն պէյանընա կէօրէ, զէնճիրէ վուրուլմուշ 20 գատար հայտուտ՝ Իզմիր չարշըսընտա կէչէն սալը կիւնիւ ագշամա գատար էհալիյէ թէշքիր օլունմուշլար տըր։

Մերգում հայտուտլար՝ ախիրէն մուհաքէմէ իտիլիպ, մուխթէլիֆ ճէզալարա չարբըլմըշլար տըր։

—

Թրապիզօնտա վագը միւլքի վէ ասքէրի խասթախանէնին հինը ինշասընտա պաղը իսթիլասաթ վուգու պուլտրզը կէչէնտէ շուտ պուլմուշ իսէ տէ, մահալլի պէլէտիյէ բէյիսինին թահթը բիյասէթինտէ պիր միհէնտիս վէ պիր միմար վէ պիր տիւլկէրտէն իպարէթ թէշքէքիլ իտէն պիր գօմիսիօնը նէթիճէյի թէագիգաթընտա էօյլէ պիր իսթիլասը վուգու պուլմատրզը տէրճէճէ սիւպութէ վասը օլմուշ տըր։

—

Նիւ Եօրգտան իշար օլունտրզնա կէօրէ, Գալիֆօրնիատա ֆալպրուգ շէհրինէ խօրթում ինէրէք, շէհրը մէղքիւր քեամիլէն խարապ օլմուշ, վէ էհալիտէն պիր խայը նուֆուս թէլֆ օլմուշտը։

Միւճթէմէի Ամերիգանը ճէնուպ ճիհէթինտէ պունան էյալաթա տախի պիր խօրթում ինէրէք, խասարաթը քիւլիյէյի մուճիպ օլմուշ տըր։

Թախմին օլունտրզնա կէօրէ, աֆէթը մէղքիւրէտէն 3—400 նուֆուս թէլֆ վէ 5000 խանէ խարապ վէ մեճմուը զարար 1 միլիոն տօլարա պալիղ օլմուշ տըր։

—

ՊԱԶԻԼ ԳՈՒԻՐՈՒԳԼԻ
ՎԷ
ԱՆԺՊՈՒԼՇԷՆԻՆ
ԹԱՀԷՐ ԻՏԱՐԷՍԻՆՏԷ

# ՊԷՕՑԻՈՒՔ ԳՈՒՐՕՆ ԳԱԶԻՆՕՍԸ

ԳԱՐԻՊԷՆ ՔԻՇԵԱՏ
ՕԼՈՒՆԱՃԱԳ

ԿԻՍԶԼԱՃԷ ՏԷՕՇԷՆՄԻՇ ՍԱԼՕՆԼԱՐ—ԵԱԹԱԳԼԱՐ—ՆԷՎՈՒՍՈՒԼ ՊԻԼԱՐՏՕԼԱՐ—ԷՆ ԱԼԱ ՃԻՆՕ ՄԷԼԷՔԻԼԱԹ ՎԷ ՄԷՇԵՐՈՒՊԱԹ

Իշպու Նէնի իտարէ՝ մէգքիւր գաղինօնքն բէք՝միւքէմմէլ վէ մունթազամ օլմասընա էլտէն կէլէնի տիրիզ ութմէխիյնի բազպէթլու էհալիյէ իլան իտէր։
Մէգքիւր գաղինօտա նիհայէթ տերէճէ թէմիզլիք վէ նիզամ ու ինթիզամ մէվճուտ օլտուղը կիպի, կէրէք թիւրքիանքն վէ կէրէք մէմալիքը էճնէպիյէնին պաշըճա կաղէթալարը պուլունաճագ տիր։

## ՍԱՐԱՖԻՑԷ

### ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 1 Մարտ

| | |
|---|---|
| Ինկիլ. էհսամը Ինկ. Լիր. | 101-15/16 |
| Օսմ. էհսամը այրլարը | 08- 3/8 |
| » » գաբանտը | 08- 5/8 |
| Իսթիգրազ 65 | 10- 7/8 |
| » 69 | 09- 3/4 |
| » 71 | 67- 1/2 |
| » 72 | 17- |
| » 73 | 08- 5/8 |
| Օսմանլը Պանգասը | 15- 3/8 |
| Ռուսիա խթիգրազը | 88- |
| Մըսրը տույմութա հըլաէ | 66- 1/2 |
| » խթիկապը | 90- 3/8 |
| Ֆարա Սանիէ (Մըսրը) | 66- 1/4 |
| Ռոշիլտ խթիգրազը (Մըսրը) | 87- 1/2 |
| Մաճարիսթ. էհսամը 1877 | 101- 1/4 |
| Գամպիո Բարիզ ճայ վաճէ | - |

Բարիզ 1 Մարտ

| | |
|---|---|
| Ֆրանս. էհս. 3 % Ֆր. | 76-10 |
| » » % 5 | 105-62 1/2 |
| Օսմ. էհսամը այրլարը | 08-67 1/2 |
| » » գաբանտը | 08-67 1/2 |
| Իսթիգրազ 65 Ֆր. | 55- |
| » 69 | 49- |
| » 73 | 43- |
| Ռումելի շըմէնտըֆէրի | 41- |
| Օսմ. Պանգասը | 633-75 |
| Գրէսի Լիոնէ | 543-75 |
| Գրէսի Ֆոնսիէ | 1221-25 |
| Լիոն ագսիոնը | 1221-25 |
| Սուէզի ագսիոնը | 2030- |
| Ռուսիա 3 % 1877 | 94-1/4 |
| Իթալիա էհսամը | 92-90 |
| Մըսր Ֆոնս. մութա հըլաէ | 333-75 |
| Մաճարիսթան էհսամը | 102- |
| Եունան 6 % 1879 | 412- |
| Գամպիո 3 այ վաճէ | 25-26 |

Վիէննա 1 Մարտ

| | |
|---|---|
| Լօնտրա իւզերինէ գամպիո | 121-65 |
| Ռումելի շըմէնտըֆէրի | 20- |

### ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

| | |
|---|---|
| Էհս. ումումի ազչ. գաբ. | 09-26 |
| Պու սապահ այրլարը | 09-25 |
| Մըսրը մութահրլաէ. գաբ. | 74- |
| Պու սապահ այրլարը | 74-05 |
| Իսթիգր. 65 (մութոն) | 53- |
| » 65 | 53- |
| » 69 (բինար | 49-50 |
| » 72 (Պոն միլ թրէ.) | 17- |
| » 73 | 43- |
| Ռումելի շըմէնտըֆէրի | 42- |
| Ագչէ Ֆայիզի | 8- |
| Բէբօր Ղրչ. | 20- |
| Հէվալէսկ » | 50- |

### ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

| | |
|---|---|
| Գրէսի ժէնէրալ | 7- |
| Սթամպոլ պանգասը | 6-33 |
| Սօսիէթէ ժէնէրալ | 4-03 |
| Թրամվայ | 2-92 |

### ԱԳՅԷԼԷՐԻՆ ՖԻԶԱԹԸ

| | |
|---|---|
| Օսմ. լիրասը 100 դրչ.տան | Ղչ. Բր. |
| Պէյաղ մէճիտիյէ ֆարգը | 108- |
| Մէթալիք » | 100-20 |
| Պէշիք » | 102-20 |
| Ալթընըզ » | 102-30 |
| Պազար » | 720- |
| Գայմէ | 1500- |
| Ինկիլիզ լիրասը | 110-15 |
| Ֆրանսզը ալթունը | 87-28 |
| Բօլ | 90-12 |
| Գրէմից ալթունը | 81-20 |
| Գաբսոն գայմէսի | 9-25 |

## ԻԼԱՆԱԹ

Գարասի վիլայէթի տախիլինտէ քահին Պալը-քէսէր՝ վէ Պիգա-վին գաղալարը իլէ Բէյսուտ վէ Սընսըրնի վէ Պալաթ նահիյէլէ-րինին 99 սէնէսի հասըլաթը էօշ-րիյէսինտէն դիրը օլունան գաղա վէ նահիյէլէր անպարլարը իլէ Պալը-քէսէրէ 2 սաաթ մէսաֆէ-տէ Էֆթալի գարիյէսի անպա-ըընա 133,560 շինիք հընթա վէ 96,950 շինիք շաիր վէ 42,374 շի-նիք չավտար վէ 1170 շինիք ագ տարը վէ 8651 շինիք գում տարը վէ 4190 շինիք գարլըճա վէ 15,792 շինիք մէրէզ վէ 7920 շինիք մըսըր վէ 257 շինիք եուլաֆ վէ 5,800 շինիք պուրլաղ վէ 3146 շինիք

նօխուտ էմալինի հիչ պիր հէվա-լէ վէ մաթլուպաթա մահսուպ օ-լմունմայըպ լիրաի Օսմանի 100 վէ մէճիտիյէ 19 ղչ. տան պէրվէճհի բէչին թէէտիյէ օլունմագ վէ ի-հալէ թարիխնտէն իթիպարէն 31 կիւնտէ անպարլարտան գալ-տըրըլմագ չարթը վէ չէրաիթը սաիրէ իլէ մահալինճէ վէ խազի-նէճէ մէգատա չըգարըլմըշ վէ իշ-պու շուպաթը բումինին 28ինճի չարշէնպիհ կիւնիւ գարարը ։վէ-բիլէճէկկինտէն, թալիպ օլանլար քէֆիլէրինի վէ եախօտ քէֆա-լէթ մագամընա գահմ օլմագ իւզրէ տերօղլութօլարընը միւս-թահսրպէն միւտտէթը մէրգումէ ինգրզասընտան մուգատէմ Մա-լիյէ խազինէի ճէլիլէսինտէ աչար վէ աղնամ էմանէթի մուհասէպ-սինէ միւրաճաաթ իյլէմէլերի ի-լան օլունուր ։

16 Շուպաթ 99 3—3

## ԿՈՒՏՐՕՆ ՎԷՐՆ ԵԱՆԻ

### ԳՕՑՈՒ ՎԷ ԱՑԱՐԼԸ ԳԱԹՐԱՆ ԽԻԼԱՍԱՆԸ

1883տէ Ամթերտամ սէրկիի ումումիսինտէ մէտալիայա նայլ օլմուշ տըր։

Իշպու գաթրան քեամիլէն սուտա հալլ օլունուր։

Տիկէր գաթրան սուլարընտա գաթրանըն պիր ազ գօգուսը վէ լէզզէթի պուլունմագտա իքէն, ԱՍԸԼ ԽԻԼԱՍԱ օլարագ եա-բըլմըշ օլան Իշպու գաթրան սու-յընտա ղիփա վերէճէք պիլճիմ-լէ խասսէլէր մէվճուտ տըր։ Պիր էօշիւ (մըզիւր) ՎԷՐՆ ԳԱԹ-ՐԱՆԸՆՏԱ, պիր գաբսիւլ ատի գաթրանըն հավի օլտըզը գում-վէթ մէվճուտ օլուսը, Ֆագաթ կիւնտէ 20 էօշիւ ՎԷՐՆ ԳԱԹ-ՐԱՆԸՆՏԱՆ ալընտըգտա, հիչ պիր մազարրաթ տօգանմազ։ վէ լազքին երիմ ատէտ ատի գաթ-րան գաբսիւլիւ ալընըրտա, պա-ղըրսագլարտա թէհլիքէլի պիր իւֆիւնէթի հասըլ օլուր։

Իշպու գաթրան՝ գիյատէ թէէ-սիրլի օլաղդտան մաատա, սարի մուղիրը գաթրանլարտան տա իւչ գաթ էհվէնտ տիր։

ՎԷՐՆ ԳԱԹՐԱՆԸՆԸՆ չիչէսի 1,50Ֆրանգա ֆիրուխթ օլունը։ Պիր չիչէ իլէ 20 լիթրա գաթրան սուլը եաբըլըր։ Գուլլանըլտըղը վագթ՝ չիչէյի հոֆլէֆէ չալգալա-մալը տըր։

Իշպու գաթրան խիլասասը-նընն 100 չէքէրի՝ 2 պուչուգ Ֆը-բանգ տըր։

Ումումի տէբօղիթօսը Ա.Լ.Ի-ԲԱՆՏԻ նէզդինտէ տիր։ Եանի Պէյօղլունտա տօղրու եօլտա 169 նումէրօլու ՏԷԼԼԱ-ՍՈՒՏԱ էզդախանէսինտէ։

ՊԱԳԳԱԼԻՑՅԷՅ ՏԱԻՐ

## ԷՐՄԷՆԻ ՄԱՂԱԶԱՍԸ

Սթամպօլտա Պալըգ-Բազարընտա Թահվիլ սօգաղընտա չէչմէնին դար-շըսընտա նիւմէրօ 59։

Տէօքմէճեան Մեղդոն էֆէնտինին մաղազասընտա պագգալիկէյէ տարի հէր նէվ մալլար, մէսէլա, ատի, ա-լա վէ էն էյի (մարթինիգա) գահվէ, Մարսիլիա վէ Թրիէսթէ չէքէրի, էն-վաի ըսբարմաչէթլերտէն մաատա Ֆը-բանանընն ֆուրնիյէ ճինսի, Սիպի-ռին թազէ վէ նէֆիս եաղը, Նաբօլի մագարնասը, ՃԷնօվա վէ Նաբօլի չէհրիյէսի, Մախսուսիյէ վէ Բիզօն ռիբինճի, բիչիկէն վէ զայէթ լէզիզ չալը Ֆասուլեասը վէ նօհուտ, թաթ-լը վէ խամուր իլէրինէ մախսուս էյի ուն, նիշասթա վէ [illegible] Գան-տիա վէ Ա.յվալրընն ալա սապունը, Լօնտրա վէ Մարսիլիա գազասը, Ա-մերիկա կաղը, [illegible]ներն ալա չի-միթի, գօնեսպ վէ տարի միւաքիրաթ, սօտա, թազէ գուրթու չարթաղօզը վէ գուրթու սարտելլաղ։ Ա.յվալըզընն ա-լա զէյթին եաղը, թարխանա վէ պուլկուր, վէլհասլը պագգալիկէյէ տարի հէր նէվ մալլէրին էն էյի ճընա-լարը իշպու մաղազատա ֆիրուխթ օ-լունը։

Պիզիմմէթ սրբարըլար՝ սուրէթը միւքէմմէլէ վէ մունթազամէտ իճրա օլունուր։

Ֆիյաթլար էհվէն տիր։

ՎԷՐԷՍԻՑԼԻ ԵՕԳ

## ՏՕՔԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

Պու իլաճըն ֆապրիգա մարդասը պունտան պաշգա պիր շեյ տէյիլ տիր




ՖՕՍՖՕՏԻՆ Ֆոսֆորտան եաբըլմըշ խա-լիս վէ ալէա պիր իլաճ օլուպ, սընըր, զիհն եարկունլուղը, ուլգուսուզլըգ, ա-ղըրլըգ պասմագլըգ, գան զասֆիյէթի, մէրագ, սընըր կիտիշմէսի, սընըր եար-կունլուղը, միյտէ ֆէսասը, գարա ճիյէր խասթալըգը, մէսանէ վէ պէյ քէմիքտէրի խասթալըգլար, վէ գուվվէթի հայաթիյէնին աէրիան զայալը կիպի իլէթլէրի տէֆ ութ-մէկկէ բէք պիրապիր տիր։

ՖՕՍՖՕՏԻՆ Իշպու մուալիճէ լէզզէթ-ի օլուպ միյտէյէ տէ բէք խոշ կէլիր վէ գանը բէք ալա թէմիզլէր։ Բէզալիք պու իլաճ՝ բէք չօգ ճիվա գուլլանըլմասընտան նէյէթ իտէն վէ եախօտ պապատան միրաս օլան էն ֆէնա գան բիպիքլէրինի՝ հիչ պիր էսէր պրագմագսըզը թէմամըյա թէմիզ-լէր, իղթահը աչար, եէմէյի գօլայ հազմ ութարիր։ Էյի վէ գուվվէթ վերիճի ուլգու կէթիրիր, զիհնի բարլաարը, վէ տա-մարլարտա թէմիզ վէ սաղլամ պիր գան ճէվէլան իթարիրէք էն գայրգի խասթա-յա վէ եաշլը ատամարտա թազէ պիր հա-յաթ վերիր։

ՖՕՍՖՕՏԻՆ Պու իլաճ պէյնէ, սընըր-լարա վէ ագալէթէ պէպիյիք պիր գուվ-վէթ վերիր, վէ հայաթը սարի ու գայ օլմուշ օլան ունուրընը եանի ֆոսֆորը ուտա խոխալ իտէրէք, հայաթիճնը գայրֆլանմագտա օլան իճրաաթընը թէճ-տիտ ու իչեա իտէր վէ պէօղլէճ գայրֆլանմըշ վէ գուտրէթմէն տուչմուշ օլան սընըրդարա եէնի պիր հայաթ վէ թէէսիր իթասըյա սեվինճ, ճէսարէթ վէ զիհնին քէսկինիկի կէթիրիր։

ՖՕՍՖՕՏԻՆ Հէր նէվի սընըր գայրֆլըզընը, զիհին խասթալըգլարընը՝ քէսթրիսիմիկի, պէտին վէ եա վիճոտտաքի ազալարընը իգթիտարսըզլըզը, սը-նըր, եիրէք, գարաճիյէր, սըրթ քէմիյի վէ գան խասթալըգլարընը քեամիլէն վէ սէրան ալէֆ իտէր, վէ սէնաաթ վէ իշ կիւճ սահիպի օլան ատամարա վէ թալէպէ վէ մէշղուլիյէթը զիհնիկէ իլէ ուղրաշան քիմէյէրէ բէք էյի եաբար։

ՖՕՍՖՕՏԻՆ Հարարէթը հայաթիյէի արթըրըր վէ գայրֆ տուչէն ատամ-լարա գուվվէթ վերիր, վէ գօյէրանը, սրթմալարընը վէ սօուգ ալմալարընը էօնիւնիւ քէսէր։

ՖՕՍՖՕՏԻՆԻՆ խոխալիյի բէք չօգ խասթալըգլար տէֆ խուրմէ օլմաղլա, պիր խալի հէքիմէր պունը պինեֆա քէնտի ֆամիլիալարը տախիրինտէ պիկ գուլլանմագա պաղամըշլար տըր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻՆ՝ Լօնտրատա քէնտի քիմեախանէսինտէ եալընրզ քէնտի մարիֆէթիյլէ իմալ օլունուպ, չիչէսի 4 չիլին 6 բէնիյէ վէ 11 չիլինէ սաթըլըր։

Գալընտան սաթըմալը. Հէր հանկը չիչէնին իւզերինտէ Ինկիլիզճէ «ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐՍ ՖՕՍՖՕՏԻՆ Լըմընն Ինկիլընտ» իպարէսի իլէ պէրապէր հիւքիւմէթին տամգասը մունհքիւք պուլունմուշ իսէ, Օ ՇԻՇԷ ՍԱԹԹԷ ՏԻՐ։ Պու իլաճ չօգ սարանտրըղընտան բէք չօգ սաթթէէրի եարըլմըշ տըր։

ԳԱՆԸ ԹԷՄԻԶԼԷՄԷՔ ԻՉԻՆ ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖԱՄԻԼԵՍ ՀԱՂԼԱՐԸ

Պու հապլար տոյմա թէէսիրլէրինի կէսթէրէպ, ազալարընն իճրաաթընա պիր ինթիզամ վէ վիճոտտա պիր գուվվէթ վերմէքտէ օլարընը կիպի, միյտէ ֆէնալըգլարընա վէ պէյ քէմիկի խասթալըգլարընա տա էն գիյատէ եարար վէ գանը բէք կիւչլ թէմիզլեր վէ գանտաքի եըլանմըշ բիպիքլէրի տէֆ իտէր պիր իլաճ օլտուղընը հէր սընըֆ էհալի չօգտան պէրու գալուլ վէ թաստիգ ութմուշէր տիր։ Պու հապլար գանը ճէվէլանընը սէրիան պիր հիւսնիւ հալ ու ինթիզամէ վաղ իտէրլեր։

Մէգքիւր հապլար գըրգ սէնէտէն պէրու գուլլանըլմագտա օլմաղլա, էվ-բօգանդն հէր թարաֆընտա պունտան ղիփայագ օլմուշ օլան խասթալար մուա-լէճէկի մէգքիւրէնին եարարլըընընա վէ խասսաբը մէշհուրէսինէ շահատէթ իտէրլեր։

Տիւնեանդն հէր էճզանը վէ սբէչար տիւքքեանլարընա գութուսը 1 չի-լին 1/2 բէնիյէ, վէ 2 չիլին 9 բէնիյէ վէ 4 չիլին 6 բէնիյէ սաթըլըր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՄԷԼՀԷՄԻ · ՍԻՄՈՒՄԻ ԲԱՆԱՍԷ

Պու մէլհէմին տերի խասթալըգլարընա, գապարճըգլարա, բիւսթիլէ, եա-բայա, պէրէյէ, քէսիրմիչէ, ագօրրիթէ, ֆիսթիլէ, պասուրա, սօուգտան էլլէրին չաթլամասընա վէ սաթը պու կիպի խասթալըգլարա բէք պիրապիր օլ-տըզը պիր ասրտան զիյատէ միւտտէթտէն պէրու իսպաթ օլունմուշ տըր։

Իլ. —«Ասըլ Տօգթօր Լալօրըն Ֆոսֆոտինի» Թիւրքիա, Ռումանիա վէ Պուլկարիսթան մէմալիքի իչուն վէքիլ պուլունան ԷՄՈՆ ԳԱՐՈՒԱՆԱՆԸՆ Գա-լաթատա Եիւքսէք Գալտըրրմտա Թրամվայ սթասիօնընդն գուրպինտէ 95 վէ 97 նումէրօլու Ումումի Ինկիլիզ Մաղազասընտա թօրտան (վէ բէրաքէնտէ) սաթըլըր։


Ֆրանսա էլէ Ամալիէը էճնեպիյինին հեր բէր-ութէ վէ լուքս-ոտաճըլարընա պունլարը։

La
VELOUTINE
Poudre de Riz spéciale
PRÉPARÉE AU BISMUTH
Par CH les FAY, Parfumeur
PARIS — 9, Rue de la Paix, 9 — PARIS



Մ. ՄԷՔԶԷԹԵԱ ՎԷ ԳԱՌԹԱՆԱԳԱՍԸ
ՄԷՐԲԷՋ
ՏԷՐՕԿՐԻ ԷՃԶԱԽԱՆԷՍԻ
ՍԹԱՄՊՕԼՏԱ ԵԷՆԻ-ՃԱՄԻ ՃԱՏՏԷՍԻՆՏԷ 35 ՆՈՒՄԷՐՕՏԱ

Իշպու գատիմ Տրօկրրի Մէրքէզ էճզախանէսինտէ ֆիյա-թը միւթէտիլէ իլէ ճընը ալատան վէ մամուլաթը մէրղուս-պէտէն օլարագ։

Մամուլաթը քիմեէվիյէ վէ մուալէճաթ վէ էտվիյէի միւ-թէնէվիյէ,

Վէ Նօրվէկիանդն պալըգ եաղը,
Վէ խալիս գընագընա սօլֆաթօսը,
Վէ հէր նէվ բայէհալը զամկ արապի բաութիլեալարը,
Վէ հէր ճընտան ալէա գօնեագ,
Վէ գընագընալը վէ չէլիքլի էնվաի չարապլար,
Վէ հէր պիր տիւրլիւ մատէն սուլարը վէ էճզաճը ալաթ ու էտվաթը,
Վէ ֆոթօկրաֆիա լեվազիմաթը

պուլունտուղը, վէ մինէլ գատիմ քէսպը մաարուֆիյէթ իթ-միչ օլան Իշպու մաղազատա թէէսրէթը լայըգա վէ սիւրաթը միւմքինէ իլէ վերիլէն էմրէ թէմամիի միւթապագաթ օլու-նարագ, մուալէճաթըն թէրթիպ ու իսալ օլունտրըզը միւշթէ-րիլէրինէ վէ ումումի էհալիի պէլտէյէ իլան օլունուր։



LONDON AND LANCASHIRE
FIRE INSURANCE COMPANY

ԼԸՆՏԻՆ ԷՆՏ ԼԸՆԳԱՇԻՐ
ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ
ՄԹԱՎԱԹՔԱՆ ԳԱԹՄԱՔԱՆԹԱՍԸ
ՍԷՐՄԱՅԷ ԻՆԿԻԼԻԶ ԼԻՐԱՍԸ 1,852,000
ԻՀԹԻՑԱԹ ԱԳԶԷՍԻ ԻՆԿԻԼԻԶ ԼԻՐԱՍԸ 245682

Իշպու գումբանեա՝ Գալաթատա Հալաճեան խանընտա 16 վէ 17 նումէրօլը օտալարտա միւթէմէքքին վէքիլի պուլունան Մ. Ի. Բաուլթ վէ Սթանպօլտա Եէնի-ճամի գաբուսընտա 32 նումէրօտա սաքին Յակոբ Ասատուր վէ Պազչէ-Գաբուտա 29 նումէրօտա սաքին Յովսէփեան Համբարձում աղալար վասէթասը իլէ հէր նէվ էշեա, էմթաա, վէ խանէ վէ սաիրէ սիկուրթա իտէր։



HUILE DE HOGG
ՄՕՐԻ ՀԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԻՒՂ

Որոյ ազդութիւնն հաստատուած է 25 էն աւելի՝ տարիներու փորձով հետևեալ հիւանդութեանց համար. կուրծքի հիւանդութիւն, թոքախտ, թոքառաջեց հիւանդութիւն, հաբուխ, յամառ հազ, խոյլ, աւշային գեղձերու ուռայցներ. մորթի հիւանդութիւնք, սրբիւն, սպիտակ դաշտան, ընդհանուր տկարութիւն և այլն. նաև տկար և փափկակազմ տղաքները զօրացնելու համար շատ դիւրաւ կը խմուի։

Զգուշանալու է սովորական իւղերէն և մանաւանդ անոնցմէ որ շահապետական նպատակներով բնական իւղերու տեղ և իբրեթէ անոնց-մէ աւելի ազդութիւն և ախորժահամ տալու համար շինուած են։ Այն իւղերն ուրիշբանի չեն ճառայեր բայց միայն ստամոքսը ընդդունայն զգալու և հոգնեցնելու. երբեմն շատ վտանգաւոր ևս կրնան ըլլալ։

Բնական և զուտ ձկան իւղ գտնելու տպահովութեան համար պէտք է գտնել ՀՕԳԻ ԻՒՂԸ, որ եռանկիւնի շշերով կը ծախուի։ Պահանջել հօգի անունը և Բարիզի բժշկական Ակադեմիան քիմիական

գործոց գլուխ Պ. Լասիէօրի վկայութիւնը որ իւրաքանչիւր շշի էթիքէթին վրայ կը գտնուի։ Տէլլա Սուտայի և այլ Պուսոյ համբաւաւոր դեղավաճառաց քովկը գտնուի։ 1883 տարւոյ յունուար 1 էն սկսեալ հօգի մօրթի ձկան բնական իւղի շշերուն էթիքէթներուն վրայ Գաղիոյ կառաւարութեան հնիքն պիտի գտնուի ուրեմն այս մասին ուշադրութիւն դարձնելու։

ընդունել։



ՊԱԼԸԳ ԵԱՂԸ ԽԻԼԱՍԱՍԸՆՏԱՆ ՄԱՄՈՒԼ

ՏՕԳԹՕՐ ՎԻՎԻԷՆԻՆ
ՔԱՔԱՂ ՎԷ ՔԷՔԱԷԹԹ

Պալըգ եաղընն խիլասասը՝ ասըլ եաղն մալիք օլտուղը անասրը միւէսսիրէ վէ տէվամիյէի տահա զիյատէ պիր մըգտարտա հավի տիր։

Տօգթօր Վիվիէնին շարապը գիյատսիզլէ մուգավվի վէ լէզիզ օլտու-ղունտան, պալըգ եաղընն խիթմալ օլունտուղը հէր նէվի խասթա-լըգլարտա եանի կէօյիւս, ինգրհալ, բիհը թայեար, ֆագրը տէմ վէ սաիր պիւնէէվի խասթալըգլարտա մուվաֆֆիգրյէթլէ խիթմալ օլու-նուր, վէ չօճուգլար իսէ հազգ իլէ վէ պիտ խիթիրահ իշէրլէր։

Տօգթօր Վիվիէնին շարապընընն թէէսիրաթը եաղընքինէ ֆարգ օ-լուպ, պիր գաշրգ տօլուսը՝ էն ալէա եաղընն պիր գաշ գաշրընընա միւ-սավի տիր։

Շարապն սարբէթը էնթիմալ

Պէհէր թաամտան պիր գաշ տագրգա էվվել պիր չօրթա գաշրընը տօլուսը վէ չօճուգլար իչուն նըսֆ մըգտարը ախզ օլունա։

Պէհէր չիչէնին պօղազընտա, իբի բէնքտէ օլարագ չու իմտա թալէպ օլունա H. Viviene.

Եայընընը ատբօսը Սթամպօլտա Պազչէ-Գաբուսընտա 13 նումէրօլու Վ. Գասապեան մաղազասը օլուպ, թօբատան վէ բէրաքէնտէ օլարագ ֆիրուխթ օլունմագտա տըր։



ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ

ՀԱՅԱՍՏԱՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԻՆ ՀԱՄԱՐՁՈՒՄՈՎ ՏԻՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի. ԳԱՆԳՈՒԼԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՐՁՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՐՁՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՐՁՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՐՁՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ

Ի. ԳԱՆԳՈՒԼԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՐՁՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՐՁՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕՏԱՐԱՆ ՆՈՒՄԷՐՕՏԱ